Ն՝ 1434 — 1882 ՄԻՍԱՑ 27 ԲԷՆՃԵՆՊԻՀ — ՊԷՇԻՆՃԻ՝ ՕԷՆԷ

ԱՊՕՆԷ ՖԻՑԱԹԼԱՐԸ

Մէճիտիյէ 20 ղուրուշտան

ՍԹԱՄՊՕԼ ԻԶԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 180 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւշ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՒՆ

Բօսթա իլէ իրսալ օլունաճակլար իշիւն

Պիր սէնէլիք . . . . . 220 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

30 Բարա

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԲԵԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՃԱՄԻ ԵՎ ԷՄՊԻՐԻԱԿԱՆ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ՖԻՑԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իշիւն

1 վէ 2 վէ ճիւնի պահիֆէյէ 5 ղրշ
Վիւնէիւ սահիֆէյէ . . . 2 »
ԻՆԹԱՐ . Պանգա , Շիրքէթի վէ ուսմուրու սարրաֆիյէյէ այիտ .
2 վէ ճիւնէիւ սահիֆէլէրէ . 6 ղրշ.
Վիւնէիւ սահիֆէյէ . . . . 4 »
Զէյտոյ միւտտէթի իշիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր ։
Մէվատտը նաֆիյյա տայիր պէնտլէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ օլունմայան էվրագ իտտէ օլունմայաճագ ։

30 Բարա

Իտարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 18 տէ տիր։ — Ղազէթաներն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեափֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաղը կիպի, քեափֆէյի մէքեաթիպին տախի անրն ճամբնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԷ 27 ՄԱՅԻՍ

ԿԻՒՆԼԻԻՔ ՀԱՎԱՏԻՍ

ԹԱՀՐԻՐԱԹԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Աժան Հավ՝ 3 յունիս թարիխիւլէ Պապը Ալի ճանիպինտէն էվրօբատտա մաղիմ սիւֆէրան Օսմանիյէնէ մէքսուլ իքի գրեթա թահրիրաթը ումումիյէ սուրէթլէրինի նէյզը իթմիշ տիր։ Մուհարբէրաթը մէզպուրէնին սուրէթլէրի՝ ըմբոխտալ կազէթասընտա կէօրիւլմէքէյէ, պէրվէճհը զիր թերճէմէ օլունտա։

Պէրլինէ Բահրէյրն

Եէքտիկէրինի միւթագրպէն իրսալ էլէտրիկիմ թէլէկրաֆիարը՝ նէզտինտէ մուգիմ օլտուղունդ տէվլէթէ թէպլիղ իլէմիշ օլտուղունտան, Մըսրը մէսալիհինէ տարը տէվլէթը Օսմանիյէնին էֆքարու նէյաթընա տէվլէթը միւշարիլէհանը վագֆի վէ միւթթալը օլտուղունու իւմիտ իտէրիմ։

Տիվա տէրբիշ իլէմիշ օլտուղումուզ միւթալաաթ՝ մէմալիքը Մահրուսէնին էճզան միւթէմիմինտէն օլան էեալէթը մէզքիւրէտ հալը հազրը (սթաթօգուս) վզգայէ, վէ խըտիվին հիւքիւմէթինի թէէլտ վէ թահքիմ գաղիեսի օլուգ, միւթալաաթը մէզքիւրէ՝ սալթանաթը Սէնիյէնին հուզուգ վէ վէզայիֆինէ տախի էսասէն մերպութ տը։ Իշթէ պու մատտեէ պիր ան էվվէլ վէ պիրֆիլ վասը օլմագ իւզրէ հիւքիւմէթը Սէնիյէ՝ միւշիր Տէրվիշբաշա հազրէթլէրի կիպի երբեանը տէվլէթէն պիր զաթը Մըսրը իզամ իլէմէեէ գարար վերմիշ տիր։

Միւշիրը միւշարէլէյհ հազրէթլէրինէ սալիֆ իւզ զիքր եօլտա թալիմաթը լազմէ վերիլմիկինտէն, պու կիւն միւշարէլէյհ հազրէթլէրի՝ սավգը մագսուտընա միւթէվէճճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իտէճէք տիր։ Ի՛նչ

ՍԱԻՏ

Իւրէնէ Բահրէյրն

Պու կիւնքի թէլէկրաֆտա պա իրսատէի Սէնիյէ Տէրվիշ բաշա հազրէթլէրինին Մըսրը իզամը վէ միւշարէլէյհին ըլյահը ահվալ մէմուրիյէթիլէ միւքէլլէֆ օլտուղու պէեան օլունմուշ տը։

Տէրսաատէթտէ տուէլը մուազամա սիւֆէրասընա պու պապատէ բէսմէն մալիւմաթ վերիլմիշ տիր։

Իշպու մալիւմաթը վերտիկիմ սըրատա Ինկիլթէրրա վէ Ֆրանսա սէֆիրլէրի տախի՝ թային օլունան էսաս իւզէրինէ Մըսրը մէսալիհինի թէսվիեէ իշիւն Տէրսաատէթտէ գօնֆէրանս ագտը թէքլիֆինի հավի օլարագ պու կիւնքի թարիխլէ ալտըգլարը պիր թէլէկրաֆ սուրէթինի իթա իթմիշլեր տիր։ Տէրվիշ բաշա հազրէթլէրինին մէմուրիյէթի՝ ճիւմլէնին մէմնունիյէթինի միւսթէրիմ սուրէթտէ Մըսրը հալը ինթիզամը իատէյէ քեափի օլաճաղընա շիւպհէ եօք տը։

Պու հալ վէ պունտան պիհագդըն մէմնուն իթթիհիմիզ նէթայիճ տէրքեար օլմաղա, Մըսրը մէսալէհի իշիւն Տէրսաատէթտէ գօնֆէրանս ագտընա լիզումմ կէօրէմէէօրուզ։ Մատտամ քի մէսալիհը մէզքիւրէնին թէսվիեէսի, հուգուգը Սէնիյէի հազրէթը բատիշահտէն տիր։ տիւէլը ֆէխիմէ տախի՝ պէրվէճհը հագգանիյէթ հուգուգը Սէնիյէեէ բիայէթլէրինի տէֆթէլէ պէեան իլէմիշլեր տիր։

Հիւքմտարը մէշրու թարաֆընան գարարկիր օլան մէմուրիյէթը մէզքիւրէնին թէտապիր վէ միւթալաաթը սարիէյէ թէգատիմ իլէմէսի լազմ կէլէճէկի պէտիտար օլուգ, տիւէլը ֆէխիմէ իլէ միւքայէլմաթտա պու եօլտա իտարէի լիսան էլէտիմ։

Մէզքիւր գօնֆէրանս թասավվուրընն թէրը օլունճաղընը վէ տէվլէթլէրին՝ կէրէք տէվլէթը Օսմանիյէնին մէնաֆիինի վէ կէրէք Մըսրրտա հալը հազրը խայրխահանէ սուրէթտէ նազարը թագտիրէ ալը, պու խուսուստա պիզիմկի հէմֆիքեար պուլունաճագլարընը իւմիտ իտէրիզ։

Իշթէ տրգգաթընզը քեամիլէն պու նօգթայա հաբ իլէ, նէզտինտէ մուգիմ օլտուղունդ տվլէթին ումուրը խարիճիյէսի նազրրյա միւքեալէմէնիզտէ օլվէճհէյէ իտարէի քէլամ իթմէյէ, վէ իշպու թահրիրաթընն պիր սուրէթինի նազրը միւշարիլէյհէ իթաեէ մէէզունսընզը։

Ի՛նչ

ՍԱԻՏ

Զէվաթը միւթաատտիէյի համիլէն Տէրսաատէթտէն հարէքէթ իտէն Իշլէթդէ վարբրընն Բատտա մուվասէլէթ իթթիրինի տին օրատան ալընան պիր թէլէկրաֆ խապէր վերիյօր իտի։

Պու սապահ միւրուտ իտէն տիկէր պիր թէլէկրաֆ՝ մէզքիւր վարբրընն տիւնքի կիւն մահալը մագսուտընա մուվասէլէթ իթմիշ օլտուղընը խապէր վերիյօր։

—

Իւրընի էյէրլուին պէեանընա կէօրէ, գօնֆէրանս թասավվուրու Ֆրանսատան պաղդա մահալտէ թէրվիճ օլունմամագտա տրր։ Ինկիլիզ կազէթալարը գօնֆէրանս թասավվուրը ալէհինէ իտարէի լիսան իթմէքտէ տիլլեր։ Իթալիա տէվլէթինէ ճումա իրթէսի կիւնիւ Պապը Ալիին նօթասընա ճէվապ վերմիշ տիր։ Ռուսիա տախի ճէվապ կէօնտէրմիշ տիր։ Այէմանիա գօնֆէրանսա միւսահիտ կէօրիւնմէէօր իմիշ։

—

Տէօրթ գրեթա ինկիլիզ զըրհլըսը՝ Շարգտա տիկէր պիր լիմանա կիթմէք իւզրէ եվվէլքի կիւն Կիրիտտէ վագը Սուատա լիմանընտան հարէքէթ իթմիշլեր տիր։

—

Տէրսաատէթտէ մուվասէլէթինի եռազրզրմզդ Շարգի Ռումէլի վալիսի Ալէգօ բաշա հազրէթլէրի եվվէլքի ագշամ մէտուէն Մապէնտէ թասամ իթմիշ տիր։

—

Էվէնտան նամ Ֆրանսզդ կազէթասը՝ խըտիվը սապրգ իսմայիլ բաշանընն ալաֆրանկա յունիսին 20 սինտէ Ալէմանեատա վագը Վիչի գաբլըճաարընա մուվասէլէթ իտէճէյինի եազըյօր։

ՏԱԼԽԻԼԻՅԷ

Էլ Իրրիկա Էլ Ալաալ նամբ իլէ պու քէրրէ Լօնտրատա Արապճա պիր կազէթա նէշր օլընմաղա պաշլամըշ տրր։

—Հիւքիւմէթը Սէնիյէ թարաֆընտան կէչէնտէ թաթիլ իտիմիշ օլան Ամէ նամ Բում կազէթասը էվվէլքի կիւնտէն իթիբարէն եինէ մէվգբի ինթիշարէ վագ օլընմըշ տրր։

—Վէրէն կազէթասը՝ մէարիֆ վէ ումուրը նաֆիյա սարֆ օլունմագ իւզրէ, Օսմանը Պանգասընն թահթը իտարէսինտէ օլարագ վէ շըմէնտըֆէր բիյանգոսընտա իթթիհազ օլունան ուսուլ միւհիպինէ պիր բիյանգո իհտասօլունմասընը վէ պու թէտպիր սաեէսինտէ պիր միւեոն լիրա թօքլանըլապիլէճէյինի պէեանլէ, պու պապատէ իհրան միւզաքէրէ իշիւն պիր գօմիսիոնը մախսուս թէչէքքիւլ իթմէսինի հիւքիւմէթը Սէնիյէեէ թավսիյէ իտիյօր։

—Իզմիր ըրլսթըմիսրընն սահիպի իմմիյազը պուլունան Մ. Ցիւսո՝ իշպու իմթիյազընը պիր ինկիլիզ շիրքէթինէ ֆիրուխթ իթմիշ իսէ տէ, շիրքէթը մէզքիւրէ հիսաբ սէնէտլէրինի թէտավիւլէ չըգարամատրզընտան վէ պինանէն ալէյհ իյճապ իտէն սէրմաեէյի թէտարիք իտէմէտիկինտէն, Մ. Ցիւսո իլէ մուգավէլէսինի իճրա իտէմէմիշ տիր։

Բարիզտէ պուլունան Տէրօր Գոնթ Գուրան նամ պանգա՝ պու քէրրէ Պապը Ալիյէ պիր իսթիտա թագտիմ իտէրէք, սահիպի իմթիյազ միւմմիէյհ Մ. Ցիւսո իլէ պիր միւզայէտէ մէզքիւր ըրսթըմլարընն միւպայասընա ըուխսաթ թայէպ իյէմիշ տիր։

—Էտիրնէ ժանտարմա գօմանտանը օրուգ, պիր վագթտան պէրու Տէրսաատէթտէ պուլունան միրալայ Ռուալթը Պիւնթ՝ ալտրգը էմր մուճիպինճէ իճրաի մէմուրիյէթ իյճուն չէհրը մէզքիւրէ միւթէվէճճիհէն տիւն սապահ հարէքէթ իյլէմիշ տիր։

—Տէրսաատէթ ճէգա մահքէմէսինտէ Մուրթատ Բրզա նամընտա պիր մէչհուր սապրգալը մուհաքէմէ իտիվիք իւզրէ հապսխանէտէն տրլարը չէգարըլաճաղը սըրատա, քէնտի իլամընը օգուլաճագ քեափիպի էօլտիւրէճէ լինէ եէմին վէ գասէմ իթմիշ օլտուղունտան, չիւպհէ իտիրէրէք մըրգումըն իւսթիւ պաշը էյիճէ ատրընվմըշ իսէ տէ, սիւհան տախը պիր չէ, պուլունամալրգ, նիհայէթի մահքէմէ մէրգումը 3 սէնէ բոլիս ճէգասընա հիւքմ իթտիրինտէ, Մուրթատ Բրզա իւսթիւնտէն բէք քիւչիճէք պիր տապանճա չէգարարագ մահքէմէ քեափիպի չիւսէյին պէյ նիշան ալմըշ։ հէյլ քի նէսպեթճի ժանտարմա տերհալ Բրզանընն իւզէրինէ սաթլարգպ սիլահը էյինտէն գավրամըշ վէ պու ճինայէթիշիմրա իթմէնէ մէյտան վերմէմիշ տիր։

—Հիճազտա վագը ճիտտէ իլէ Մէքքէ արասընտա թէմմտիտինէ պաշլանըլան թէլէկրաֆ խապթընն պու քէրրէ իբմալ օլունաղը Բասրա վէ թէլէկրաֆ նէզարէթինէ պիտիրիլմիշ տիր։

Խապթը մէզքիւրընն՝ Մէքքէտէն Եամպօ վէ Մէտինէէէ տօղրու ինշաաթը տէվամ իթմէքտէ տիր։

—Էրիրտէն Նէոբլսա եազըլորընա կէօրէ, Արկիրօգասթրօյա 6 սաաթ մէսաֆէտէ վագը Շեօմտան ֆամիլեալարը իլէ պէրապէր Տէրսաատէթէ կէմէքտէ օլան պէշ եօլու էսնաի բահտէ պիր էշգըեա չէթէսի թարաֆընտան թէվգիֆ իտիլիպ, էմվալ ու էշեալարը դասպ իտիմիշ տիր։ Էշգըեաի մէրգումէ գատրնլարա տօգանմամըշլար իսէ տէ, մէրգուման էրքէքլէրտէն պիրինի պունլարրն եանընա կէօնտէրէրէք, իւզէրէրինտէ պունլան էլմաս վէ կիւմիշէ տարը էշեալարը ալտրգտան սոնրա, ճիւմլէսինի տէ սալը վէրմիշլեր տիր։

—Ալթընը Տարէի պէլէտիյէ միւտիրի Պլագ՝պէլ էֆէնտի հազրէթլէրի իլէ Տարէի մէզքիւրէ մուհասէպէճիսի Հասան էֆէնտի պէյնինտէ Տարէ իշլէրինտէն տալյը պաղը կէօնա միւպայէնէթ մէվճուտ իմիշ։

—Պէյօղլու սաքինլէրինտէն վէ ահիպպամըզդան Արսլանկիլ Յովսէփ աղանընն տիւն կիւնտիւզ վագրթ ազրապասընտան պիրիսինին խանէսինէ կիտիպ, սօգագ գաբուսընտան իշլերի կիրէր իքէն, իւզէրինէ պիր ֆէնալրգ կէ էրէք օրատա տիւշիպ վէճֆթ իթտիրինի մաեթթէէսսիֆ պէեան իտէրիզ։

—Պանգը Օսմանի միւտիրի Մ. Էմիլ Տրվօ՝ կէլէճէք ճումա իրթէսի կիւնիւ Պէյօղլընտան Ատատաքի եազրզդ գօնաղընա նագլ իտէճէք տիր։

—Թէրէմանը Հէբբէր կազէթասը՝ հայտար բաշա խասթախանէսինտէ վէճֆթ իտէն խասթէլէր՝ մահալլի պէօյիւք գապրիսթանընտա տէֆն օլընտըզը սրրատա, գաբագլարը էյիճէ գաբանմատրզը վէ իւզէրէրինէ մգտարը քեափի թէրրագ աթըլմատրզը ճիհէթլէ, մէզքիւր նաչէլէրին քէօբէլէրէ թամամ օլտրզընը վէ հասբլ օլան թեափֆիւնտէն օրատան կէչմէսի մուհալ օլարզընը պիլ պէեան, պու խուսուսը մէրճիրինինն նազարը տրգգաթընա արզ իտէեր։

—Էվվէլքի ագշամ բօլիս՝ Ֆէրիքէօյունտէ պիր գալպազան խանէսինինպասարագ պիրխալլի գալպ Օսմանը լիրասը իլէ մէճիտիյէ պուլմուշ տրր։

—Տէրսաատէթ սուլար գումքանեասը ալաֆրանկա՝ յունիս 24տէ Բարիզտէ պիր մէճլիսի ումումի ագտ իտէճէկինտէն, վուգու պուլան տավէթ իւզէրինէ մէզքիւր սուլարրն սահիպը իմթիեազը թէրնօ պէյ էվվէլքի կիւն Սթամպօլտան Բարիզէ ազիմէք իթմիշ տիր։

—Ինկիլթէրրա իլէ Գարատաղ արասընտա պու տէֆա պիր թիճարէթ ահտնամէսի ագտ օլունուգ, իշպու ահտնամէ մուճիպինճէ պիհիմէյէ ինկիլիզ էմթաա վէ մահսուլաթը սէրպէսթճէ գարատաղա իտսալ օլունապիլճէք տիր։

—Գայսերիյէտէն թարաֆըմզդա խապէր վերիլտիկինէ կէօրէ, չէհրը մէզքիւր մութասարրըֆ վէ մուհասէպէճիսի՝ էմվալը մերիյէլի բայալ իտէրէք, մէնաֆիի գաթեէլերինի կէօզէթմէքտէ օլտուղընտան, պաղը միւթէպէրանը պէլտէ պա թէլէկրաֆ քէյֆիյէթի Մալթէ նէզարէթիյէ Լոնդրէ վիլաեէթինէ իշար իթմիշլեր տիր։

—Ալտընտան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, լիվալի մէզքիւրը հեր թարաֆընտա պու սէնէ զուհուր իտէն չէքիրկէ մահսուլաթը իմա իտէճէք տէրէճէտ օլմուշ իսէ տէ, օլունան թէտապիրը հասէնէ սայէսինտէ մէզքիւր չէքիրկէ հէման քեամիլէն իզալէ օլունմուշ տրր։

—Պոնգը Օսմանի միւտիրի Մ. Էմիլ Տրվօ՝ կէլէճէք ճումա իրթէսի կիւնիւ Պէյօղլընտան Ատատաքի եազրզդ գօնաղընա նագլ իտէճէք տիր։

—Թէրէմանը Հէբբէր կազէթասը՝ հայտար բաշա խասթախանէսինտէ վէճֆթ իտէն խասթէլէր՝ մահալլի պէօյիւք գապրիսթանընտա տէֆն օլընտըզը սրրատա, գաբագլարը էյիճէ գաբանմատրզը ճիհէթլէ, մէզքիւր նաչէլէրին քէօբէլէրէ թամամ օլտրզընը վէ հասբլ օլան թեափֆիւնտէն օրատան կէչմէսի մուհալ օլարզընը պիլ պէեան, պու խուսուսը մէրճիրինինն նազարը տրգգաթընա արզ իտէեր։

—Էվվէլքի ագշամ բօլիս՝ Ֆէրիքէօյունտէ պիր գալպազան խանէսինինպասարագ պիրխալլի գալպ Օսմանը լիրասը իլէ մէճիտիյէ պուլմուշ տրր։

—Տէրսաատէթ սուլար գումքանեասը ալաֆրանկա՝ յունիս 24տէ Բարիզտէ պիր մէճլիսի ումումի ագտ իտէճէկինտէն, վուգու պուլան տավէթ իւզէրինէ մէզքիւր սուլարրն սահիպը իմթիեազը թէրնօ պէյ էվվէլքի կիւն Սթամպօլտան Բարիզէ ազիմէք իթմիշ տիր։

—Ինկիլթէրրա իլէ Գարատաղ արասընտա պու տէֆա պիր թիճարէթ ահտնամէսի ագտ օլունուգ, իշպու ահտնամէ մուճիպինճէ պիհիմէյէ ինկիլիզ էմթաա վէ մահսուլաթը սէրպէսթճէ գարատաղա իտսալ օլունապիլճէք տիր։

—Գայսերիյէտէն թարաֆըմզդա խապէր վերիլտիկինէ կէօրէ, չէհրը մէզքիւր մութասարրըֆ վէ մուհասէպէճիսի՝ էմվալը մերիյէլի բայալ իտէրէք, մէնաֆիի գաթեէլերինի կէօզէթմէքտէ օլտուղընտան, պաղը միւթէպէրանը պէլտէ պա թէլէկրաֆ քէյֆիյէթի Մալթէ նէզարէթիյէ Լոնդրէ վիլաեէթինէ իշար իթմիշլեր տիր։

—Ալտընտան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, լիվալի մէզքիւրը հեր թարաֆընտա պու սէնէ զուհուր իտէն չէքիրկէ մահսուլաթը իմա իտէճէք տէրէճէտ օլմուշ իսէ տէ, օլունան թէտապիրը հասէնէ սայէսինտէ մէզքիւր չէքիրկէ հէման քեամիլէն իզալէ օլունմուշ տրր։

—Ֆրանսզդ մուխալիֆէ բէիսի Սըր Նորթգրէ՝ գօնֆէրանս հագգընտա տէվլէթլեր թարաֆընտան վիրիլէն ճէվապլրն թէէլիֆը մէզքիւրը այրը այրը գապուլ իթմէք մազսուտընը հալի օրուգ օմմաղընը սիւվալ իլէմիշ տիր։

Սըր Զարլս Տիլք պու սիւվալէ նէֆի (օչ) իլէ ճէվապ վերիպ տէմիշ տիր քի։

«Տէվլէթլեր 1876 սէնէսինտէ օլարզը կիպի հարէքէթ իտէյօրլար։ Օ գէման տէվլէթլեր գօնֆէրանս ֆիքրինէ մուվաֆֆրգ պուլընաբգլարընը, վէ ֆագաթ քէնտի արալարընտա իթթիֆասաբ էֆքեար հասբլ իտինճէյէ գատտար ճէվապ ըէսմի իթթասընտան իսթինքեաֆ իտէճէքլերինի պիտիրմիշլեր տիր։»

Տէրսէյտան օլընան տիկէր պիր սիւվալէ ճէվապէն Սըր Զարլս Տիլք՝ Միւզիրիւս բաշանընն Լօրտ Կրանվիլ իլէ վուգու պուլան միւլագաթընտա Տէրվիշ բաշայա վերիլէն թաթիմաթը գօնֆէրանսա էսաս օլմագ իւզրէ տէրմէյան օլընան շէրթինէ թէվգիֆգ իտէր սուրէթտէ օլտրզընը պիր սուրէթը ումումիյէտտէ պէյան սէ իֆատէ իլլէտիյի ճէվապընը վերմիշ տիր։

(Պոս սապահ էլէն Բէլէյրֆիլտ)

Իսկէնտերիյէ 7 յունիս

Ֆրանսզդ վէ ինկիլիզ միւթթահտա տանանմալարընը գօմանտա իտէն տմիրալար՝ միւշիր Տէրվիշ բաշա հազրէթլէրինէ վիզիթա վերմիշլեր տիր։

Օսմանը հեեթը մէմուրէի մախսուսէսի եարընն գահիրէեէ կիտէճէք տիր։ Եէրլի ասաքիր՝ հէյէթը միւշարիլէյհաը իհթիրամաթլա գապուլ իթմիշլեր տիր։

(Իրրն Էյէրէ)

Աժան Բիրէր

Պերլին 6 յունիս

Բէլիշթակ (մէճլիսը մէպուսան) ամէլէնին խասթէլիքլէրի զէմանընտա սիկուրթա թարիգիլէ մաարիֆլէրի թէէմին օլընմագ իւզրէ հիւքիւմէթ թարաֆընտան թագտիմ օլընան գանուն լայիհասընը գապուլ իլլէտիքտէն սօնրա, շէհրը հալին նիհայէթինտէ գարանճագ տրր։

Իշպու գանուն լայէհասը ալէյհինտէ սէրպէսթի թարաֆտարլարընը մուխալիֆէթի մէզքիւր սիկուրթատա թախսիս օրընան մէպալիղին իտարէսինէ վէ ուսուլը մուհասէպէսինէ ատա տիր։

Ամէլէ պիր գազատա տիւշար օլարգլարը հալտէ, սիկուրթա օրընագ իւզրէ թագտիմ օլրնան տիկէր գանուն լայէհասը՝ կէլէճէք իճթիմատա թէէխիր օլընմըշ տրր։ Բէլիշթակրն կէլէճէք օտն պահարատա իճթիմար թատավվուրը թերք օլունմուշ տրր։ Մէճլիսը մէզքիւր յունվարատա իճթիմա իտէճէքտիր։

Պերլին, 6 յունիս

Պիր չօգ կազէթալար՝ Սէն կօթար թիւնէլինտէն քիւչատ օլուն թարիգը ճէտտտտէն իսթիֆատէ իլէ ագթարը Շարգիյէնին մուհիմմ լիմանլարընտա Ալէմանեա էմթաասը իշիւն պէօյիւք մաղազալար թէէսիսի զըմնընտա Ալէմանեա թիճարէթ շիրքէթլերի թէշքիլի թատավվուրը իւզէրինէ մուպահասայա իպթիտար իթմիշլեր տիր։ Տէրսաատէթտէ Ցուլուն ումումիյէ իտարէսինտէ Ալէմանեալը տարինլեր վէքիլի Մ. Բրիմքեր իլէ պիր չօգ սարրաֆ վէ թիճճարանը միւթէպէրանը պէլենտէ պու պապատէ իսթիշարէ օլունմշտրր Մ. Բրիմքեր՝ գարիպէն Տէրսաատէթէ ավտէթ իտէճէք տիր։

Վիէննատան այընան խապէրլերէ նազարէն, Ավսթրիա—Մաճարիսթան թիճճարը՝ իշպու թատավվուրլարը Ավսթրիա թիճարէթինէ մուզիրը պիր բէգապէթատու չիմար իտէյօրլար։ Ավսթրիա—Մաճարիսթան էճալիսինտէն թէչքիլ օլընան պիր գամիթէ տախի Շարգըն պէրաբը միւհիմմէսինտէ Ավսթրիա մազազալարը քիւչատը թատավվուրընը միւզաքէրէ իթմէքտէ տիրլեր։

ԱԶԳԱՑԻՆ

Բաթրիգ վէքիլի Գեր. Բուսճուգլեան Հայր պու կիւն Շարգի Բուսմէլի վալիսի Ալէգօ բաշա հազրէթլէրինէ վիզիթա վերճէճէք տիր։

—

Եօզկատատան Գեր. Ղևոնդ եպիսկոպոսն Բաթրիգխանէյէ պա թէլէկրաֆ իշարընա կէօրէ, Սիսին Մկրտիչ կաթողիկոսը՝ Եօզկատտն քէնտի տարէրէ սէլահիյէթի տախիրինտէ գատտար օլտուղընը անտամագ իշիւն Ատանատան պիր թէլէկրաֆ չէքերէք Եօզկատ հագգընտա մալիւմաթ իսթէմիշ տիր։

Պինապէրին Գեր. Ղևոնդ Եպիսկոպոս Բաթրիգխանէտէն պու պապատ թալիմաթ թալեպ իթմիշ օլտուղընտան, մէքթուպտա իսթանիլդաճաթ իթմէսի լազմ կէլտիկի ճէվապէն քէնտիսինէ պէեան օլունմուշ տրր։ (Հայրենիք)

—

Էտիրնէտէ պիր ճէմաաթ Մէճլիսի ուսուլի թէէսիս օլունուգ, պու ուսուլ մուհիպինճէ հեր ճէմաաթ քէնտի ումուրը տախիլիյէ վէ միլիյէսի խուսուսընտա հիւքիւմէթը մահալլիյէյէ հիսապ վերմէկէ մէճպուր օլաճագլարը հիհէթլէ, Էտիրնէ Գաւառ. Վարչութիւնը՝ Բաթրիգխանէնին մալիւմաթըլա մէճլիսը մէզքիւրէ ազա կէօնտէրմէմիշ օլտուղունտան, հիւքիւմէթը մահալլիյէ Ադանընդարանան արզ օլունան պիլճիւմէ մէսաիլի բէտա իթմիշ վէ ճէմաաթ Մէճլիսինէ պիր էրմէնի ազա կէօնտէրիլմէսիճքճէ, մէսաիլի մէզքիւրէյի իճրա ու թէսվիյէ իթմէքեէճէկինի պէեան իլլէմիշ տիր։

—

Մաէլմէմունիյէ իշլիթիկիմիզէ կէօրէ, Սօֆիատա մուգիմմիլէթտաչլարրմզդան Գարլօ Սերբոս էֆէնտի՝ քէնտի իշ օտասընտա պիր Գանդակ վազ իտուգ, օրայա միւրաճաաթ իտէն միւշթէրիրէրինէն Միացեալ Ընկերութիւն իշիւն իտանէլէր թօքլաեարագ, պու տէֆա պիրինճի հասբլաթ օլմագ իւզրէ մէզքիւր ընկերութիւնա իւչ ատէտ Օսմանը լիրասը իրսալ իթմիշ տիր։

Զաթը մումանիլէյհին իշպու մուամէլէի միլլէթբէրվերանէսի՝ տիկէր չէհիրլերտէ մուգիմ միլլէթատաչլարրմզդա պիր հիւսնիւ իպրէթի օլապիլիր։

—

ՄՈՒՀԱՐԷՊԷ

Դ.

Թէտարիքեաթը հարպիյէնին վէ նէվիճատ սիլահլարը իքմալի, սահիհէն մուհարէպէյի միւմքին-սիզ եախօտ հիչ տէյիլ իսէ, սօն տէրէճէտէ միւշքիլ պիր հալէ կէթիրէճէքլէր՝ը մի։

Պու մուհիմմ խուսուսուն քէշֆինէ մէտար օլմագ իչուն, նէվիճատ սիլահլարը իւզէրինէ պաղը թաֆսիլաթլարա կիրիշմէյի վատիթիք։

Շիմտի չու վատիմիզի իճրա իթմէք իսթէրիզ։

Գարա մուհարէպէլէրինտէ իսթիմալ օլունաճագ էն սօն նէվիճատ սիլահ, ինկիլիզին Նօրտէնֆէլթ նամ տէհլէթլի թօբու տըր։ Քի երնէ ինկիլիզին կաթլինկ թօբունուն պիր նէվի իքմալէ վարտրբլմըշ խալէֆի ատտ օլունապիլիր։

Ինչու Նօրտէնֆէլթ թօբուն, պէշ վէ օն պօրուլու աղըզլարը պուլունուպ, օն պօրուլուսու, ՊԻՐ ՏԱՆԴԳԱՏԱ 1200 ատէտ կիւլլէ եախօտ իրի գուրչուն սաչմագտա տըր, վէ պու կիւլլէրէր, 2 1/2 միլ ուզաղլըղընա գատար կիտիպ, աթէչի տախի օլ գատար տօղրու տուր քի։ Եալընըզ Չիրի նօգթա իւզէրինէ նիշան ալընան 100 կիւլլէտէն 50սի, թամ նօգթաեա վուրապիվէքտէ տիր։

Պիր տագըգատա 1200 կիւլլէ՞...

Եալընըզ պիր բարէ թօբատան, տագըգատա 1200 կիւլլէ աթըլտըղը հալտէ, պունլարտան 10 ատէտի իլէ սիլահլանտըրըլմըշ պիր իսթիհքեամ իւզէրինէ 2 1/2 միլ ուզաղըղընտան հիւճումա պաշլանտըգտա, գաչ պին ասքէրտէն գաչ նէֆէրի, իսթիհքեամա աեագ պասմայա միւգթէտիր օլաճագ տըր։

Պու թօբ օլ գատար տախֆիֆ տիր քի, իւչ տէօրթ քիչի բէք գօլայլըգլա օմուզլարընա ալըպ կէօթիւրէպիլէճէքլէր, վէ տօտուրուպ աթէչլէմէտի իսէ, քեամիլէն մաքինա իչի օլտուզունտան, պիր չօճուզ պիլէ անը իսթէտիյի կիպի գուլլանապիլէճէք տիր։

Վէ պու պիր չօճուզուն գուլլանապիլէճէլի թօբ, պիր գաչ տագըգա զարֆընտա թէքմիլ պիր թապուր ասքերի թէլէֆ իթմէ. թէ միւգթէտիր օլուպ, պիր գաչ գըթասը իլէ միւսելլամ պուլունան պիր իսթիհքեամ իւզէրինէ, կէրէք բիտտէ վէ կէրէք պիւարի ասքէրինին հիւճումու միւմքինսիզ ատտ իտիլիեօր։

Հէյլէ պիր քէօբրիւ վէ եախօտ պիր ասգագ մուհաֆազասընտա, թէք պիր ատէմ, էօնիւնտէ պուլունան պիր Նօրտէնֆէլթ թօբուիլէ, պիր գաչ պին ասքէրէ գարշը գօեապիլէճէք տիր, եա քէնտիսի եախօտ քէնտի թօբու,պաշգա պիր թօբ կիւլլէսի իլէ թէլէֆի օլանա տէկին։

Ինկիլիզէրին էսքի կաթլինկ թօբու վէ Ֆրանսըզլարըն Միթրայէօզ թօբու տախի, Նօրտէնֆէլթ թօբունա եագըն պիր սիսթէմ իւզէրինէ եարըլմըշ իտիլէր իսէ տէ, պունլարըն կիւլլէլէրի բէք աղ մէսաֆէյէ կիթտիքտէն պաշգա, տագըգատա 100 կիւլլէ պիլէ աթմատա միւգթէտիր տէյիլլէր իսի, վէ հէմ տէ, կիւլլէլէրին հէքսի տուպիր նօգթա իւզէրինէ կիտիպ, չօղու իսրաֆ օլմագտա իտի։

Զիւնքի, պիր ատէմ էօլտիւրմէք եախօտ օնու սագաթլաեըպ մուհարէպէ իտէմէզ հալէ կէթիրմէք իչուն պիր թէքմիթրայէօզ կիւլլէսի քեաֆի իքէն, պիրին եէրինէ պիր ատէմէ պէշ օն կիւլլէ իսապէթ իթմէքտէ իտի։

Ֆրանսա վէ Ալէմանիա մուհարէպէսինտէ, պիր Ալէման ասքէրի նաչէսի պուլունմուշ իտի քի, վիճուտի, 36 մէթրայէօզ կիւլլէսինտէն տէլիք տէլիք օլմուշ իտի։

Պիր ատէմ էօլտիւրմէք իչուն գու գատար ըհդէն տէյէ՞ր մի։

Ֆագաթ Նօրտէնֆէլթ թօբու պու գապիտէն օլմայըպ, օն գըթա պօրուլարը տախի, բիանօ բարմագլարընը ալուրմագ չարուգ. լուղու իլէ այրը այրը թարաֆլարա տօղրուլմագիպիլէճէքլէր, վէ պիր ատէմէ իքի կիւլլէ թէսատիւֆ իտէրէք պիրիսի էնէֆ օլմաեաճագ տըր։

Պու տէհլէթլի թօբ, տէնիզ իւզէրինէ տախի գուլլանըլաճագ վէ խուսուսի իլէ, զըրհլըլար իւզէրինէ հիւճում իտէճէք թօբէտօ վաբօրլարընա գարշը գուլլանըլըպ, կիւլլէլէրինին հէր պիր տանէսի, 7—800 արշըն ուզագլըգտան։ Իքի բարմագ գալընը. զընտա զըրհլարը տէլէճէք տիր։

Պունլար թախմինէն քէշֆ օլունմուշ չէյլէր օլմայըպ, բէք մուքէմմէլ սուրէթտէ թէճրիպէյէրի օլմուշ սահիհլիքլէր տիր։

Տագըգատա Նիհայէթ 15 տէն 18է գատար աթէչ իտիլէն Հէնրի Մարթինի թիֆէնկինին, բէվնատա նէ տէհլէթլի նէթիճէլէր հուսուսլէ կէթիրտիկի մալիսմ օլտուզունտան, եէնէ պիր տագըգա զալֆընտա 1200 կիւլլէ բիսկիւրէն չու տէհլէթլի Նօրտէնֆէլթ թօբունուն, մուհարէպէյի նէ հալէ կէթիրէճէլի, արթըգ թարիֆէ հաճէթ տէյիլ տիր։

Պիրազ տա պաթթալ թօբլարտան պահս իտէլիմ

Կէրէք գարա իսթիհքեամլարընտա, վէ կէրէք պաթթալ զըրհլըլարտա գուլլանըլմագ իւզրէ, ինկիլթէրրա տէվլէթինին մալիք պուլունտուղու 80 վէ 100 թօնէլաթօլուգ թօբլարը, 25-27ինչ եանի պիր արշըն գալընըզընտա տէ. միր զըրհլարը, քեաղըտ կիպի տէլէճէք կիւլլէլէր աթմագտա տըրլար։

Թօբուն ճէսամէթինի պիր էյիճէ անլաթմագ իչուն չու գատարընը սէօյլէմէք քետֆի տիր քի, հէր պիր տօլտուրուլուշընտա, 170 օգդա պարուլթ վաղ իտիլմէքտէ տիր, վէ աթըլան կիւլլէնին աղըրլըղը տա, 700 օգդա տըր. էսքի 400 տիրհէմիք օգդա հիսապը իլէ։

Պու թօբլար, գարա իւզերինտէ, եալընըզ մագսէտը թէտաֆիյէ (պաշտպանողական) գուլլանըլապիլիրլեր, չիւնքի ամի թօբլար կիպի պիր մահէլլէ տէ. կէր պիր մահէլլէ նագլ իտիլէ. մէյիպ, կիւճ հալ իլէ պիր տէֆա ներէյէ վաղ օլունմուշլար իսէ արթըգ քեարկիր պինա կիպի օրատա եէրլի օլուրլար։

Ֆագաթ պաթթալ զըրհլըլարա վաղ իտիլմիշ օլանլար, կէմինին հարէքէթի սայէսինտէ, տէնիզի օլան հէր մահէլտէ եանաշարըրլապիլմէքտէ, վէ մաքինալար վարթասը իլէ, պու տէհլէթլի թորլար, պիր թէնէքէ պօրու կիպի իսթէնիլտիյէ թարաֆա չէվրիլիպ գուլլանըլապիլմէքտէ օլտուզունտան, Մառաղլահ պու զըրհլըլարըն եանաշապիտիքլերի մահէլլերտէ արթըգ գարա օրտուլարը վէ գարա թորլարը իլէ գարշը գօյուպ մուհարէպէ իթմէք միւմքին օլապիլիր մի։

Պունուն իչիւն տիր քի, հէր տէվլէթ, քենտի տէնիզ գրեըլարընը մէգթիւր ճէհէննէմ ալէթլէրինէ գարշը մուհաֆազա իթմէք, վէ զըրհլըլարըն թօբ մէնգիլինէ եագաշմալարընը մէնն իթմէք իչիւն, տէնիզ ալթընտա լաղըմլար գուրմագտա։ Վէ նէվ պէ նէվ թօբրիւլէ իճատ իթմէքտէ տիր. լար։

Ֆագաթ զըրհլըլարա գարշը կիճէ կիւնտիւզ տիւչիւնիւլիպ թէր. թիպ իտիլէն իչպու թօբրիլլէրին, քեամիլէն մագսէտ մուվաֆֆագ տէրէճէտէ իքմալէ վարտրբլմըշ օլմալարընա, տահա հիչ պիր քիմ. սէ նէ քենտիսի էմին օլապիլմիշ վէ նէ տէ պիր տիկէրինի թէէմին բատէպիմիշ տիր։

Զիւնքի պիր եանտան զըրհը կէմի սանաթը, վէ տիկէր եանտան օնա գարշը օլան թօրբիլ սանաթը, պիրիպիրլերինէ դարշը բէք պէօյիւք պիր եարըշտա պուլունուպ, կեահ պիրիսի վէ կեահ տիկերի, զալէպէյի գաղանմագ հալինէ եագաշարզընտա, եէնի պիր իճատ թէքրարէն իչի մի. չէվրէ պիր հալէ իատէ իթմէքտէ տիր։

Կէրէք զըրհը վէ կէրէք թօրբէտօ սանաթընտա, կէրէք մէսարիֆ վէ կէրէք ուսթալարդ ճիհէթինէ, հէնուզ ինկիլթէրրանըն աեաղընա վարան օլմատը, վէ պու իքի սանաթտա տախի պիրինճի. Լիկի հալիզ պուլունան միլլէթի մէգթիւրէնին թավր ու հարէքէթինէ պագըլըր իսէ, թօրբէտօ սանաթը, եէյլէ զանն օլունտուղու գատար գօլայլըգլա զըրհլըլը տուրտուրամաեաճագ տէյի կէօրիւնիյօր։

Պու խուսուստա բէք տարտա գալան սայիրլերի տէ, անճագ պիր ֆիիլի տէնիզ մուհարէպէսի պու մէսէլէյի հալլ իտէպիլէճէք տէյլիպ իչին իչինտէն չըզըեօրլար։

Իչթէ մուհարէպէ սանաթը, պու սուրէթլէ կիւն պէ կիւն տէհչէթլի թէգատիւմլերտէ պուլունուպ, թէգատիւմին տէրէճէսինէ կէօրէ, տէվլէթլերին եէքտիկէրինտէն օլան խէվիլերի տախի թապպիսթը իլէ արթմագտատտը։ Վէ պէօյիւք ատրմար իլէ էօյլէ պիր հալէ տօղրու իլերու կիտիլմէքտէ տիր քի, պու կիւնքի կիւն հա՞նկը տէվլէթին պիր տիկէրի իւզէրինէ հիւճիւմ իթմէէ ճէսաբէթի վար տը տէյի սիւալ օլունապիտիկի կիպի, պիր կիւն տախի, ֆիլան տէվլէթի, ֆիլան տէվլէթին իւզերինէ հիւճիտտէճէք գատար։ ագըլ բերիշանիյէթինէ ուղրամմըշ մը տը տէյի սիւալ օլունապիլէճէք տիր։

Տահա էյի պիր հալին գապիլի օլամատըզընտա, պու հալտէն տախի մէմնուն օլմագ հէր վէճհ իլէ կէրէք տիր։

ՄԷՔԵԱԹԻՊ

ՏԻԱՐՊԷՔԻՐ

Տիարպէքիր մուխպիրմիզտէն մայիս 5 թարիխիյլէ պատզըմըզ մէքթուպընտէվամ վէ խիթամը տը։

Կէչէն սէնէտտէն պէրու Տիարպէքիրին մէհաքիմը Նիզամիյէ վէ շէրիյէսի մէմուրիյնինտէն պաղըլարը էֆալ վէ հարէքէթը նամէչրուանէլէրինտէն տօպայը մուհաքէմէ օլունմագտա տըրլար։ Մէմուրիյնը միւքիյէնին մուհաքէմէսի՝ Նիզամամէի մախսուսընընն ահքեամը թէվֆիգէն մէճլիսը իտարէտտէ իճրա օլունուպ, մէմուրիյնը մէրգումէ՝ միւթթէհիմ օլսուն օլմասընն հուզուրը մէճլիստէ թէպրիյէի զիմմէթ իտիւպ, մէմուրիյէթը սապրգասընտա իպգա օլունուր, վէ եա քէնտիլէրինէ իգթիտարլարընա կէօրէ տահա պէօհիւք պիր մէմուրիյէթ թէվֆիզ իտիլիր։ Պինլերճէ մէմուրիրին միւքիյէսի պունուն Տիարպէքիր կիպի պիր վիլայէթտէ իճրատ սուի իսթիմալաթ իթտիկինտէն տօպայը թէէտիպ օլունան հիչ պիր մէմուր եօգ տըր։ Պէրտի մուհաքէմէ հուզուրը մահքէմէնէ ճէպ օլունան պիր մէմուրընն իլք էվվէլ իթհամաթը վախիմէ իլէ միւթթէհիմ օլտուզը իչիտիրիր իսէ տէ, մուախխարէն մէմուրը մէրգումընն պիսպիթիսն թէպրիյէի զիմմէթ իթտիկի մաեէ հինթիղրապ խապէրալընը։

Մէհաքիմը չէրիյէ մէմուրիյնինէ կէլինճէ, պունլար հագգընտա գանունտա մուտարրահ օլան ահքեամ էքսէր տէֆա մէվգրի իճրայէ վագ օլունուր, վէ մէհաքիմը մէգթիւրէտէքի տավալար տավալէնէն բույէթ իտիլիր։ Պունա միսալ օլարագ կէչէն սէնէ Տիարպէքիր միւտտահի ումումիսի Շաքիր էֆէնտինին մուհաքէմէսինի եատ ու թիզբեար իտէրիմ քի, մէգթիւր տավանընն մաղպաթասը օ վագթ ԹէՀ. Էֆէնտտա նէչը օլունմուշ տը։ Քեզալիք պու սենէ տախի իքի չէրի հաքիմէրինին տավալարը ալէնէն բույէթ օլունուպ հիւքմը գաթի վէ մէչրու իթա իտիլմիշ տիր։

Պու տավալարտան պիրի՝ Տիարպէքիր պիտայէթ մահքէմէսի հուզուգ տաբէսի բէիսը էվվէլի Էֆէնտա Հաճի Նուրի էֆէնտինին տավասը օլուպ, տավտի մէգթիւր՝ իպրահիմ նամընտա պիրինին 270 Օսմանլը լիրալըգ պիր բօլիչասը բէիսը մուամիլէհ թարաֆընտան սէքզէսթրօ մագամընտա գապալ վէ թաստիգ օլունմասընտան իպարէթ տիր։ Բօլիցա սահիպի Իպրահիմ՝ տավա վէքիլէրինտէն Էսմէր պէյի վէքիլ նասպ իթմիշ օլուպ, միրը մէրգում՝ մուամիլէհ բէիս ալէհինտէ իչթիքաեի ան էլ հիւքքեամ տավասը աչմշ վէ պու տավա տիվանը խթինաֆտա բույէթ օլունմուշ տը։

Տարէի հուգուգ բէիսի մուամիլէհ Հաճի Նուրի էֆէնտի՝ տավ վէքիլէրինտէն Տէպաղեան կարապետ Նաթգ էֆէնտիյի վէքիլ թային իտուպ, վէքիլը մուամիլէհ պիր իքի տէֆա մուհաքէմէ օլունմագտա, իպրահիմին վէքիլի Էսմէր պէյ տավասընը զայպ իտէրէք, 1000 ղուրուշ ճէզան նագտիյէ իլէ մահքէմէ մէսարիֆինին իթթասընա, վէ բէիսին զարար զիյանընը թէտիյէլէ հիւքմ օլունմուշ տը։

Տիկէր տավա՝ իճրա մէմուրը Մըկրտիչ էֆէնտինին տավասը օլուպ, պու տավա տախի իչթիքեամի ան էլ հիւքքեամ ուսուլիլէ վէ պիտայէթ մահքէմէսինին իքի բէիսլէրի բիյաուէթի թահթընտա օլարագ, մահքէմէի մէգթիւրէտէ բույէթ օլունմուշ տը։ Պու տավանընն նէտտէն իպարէթ օլտուղընը պէր վէճհը աթի պէյան իտէրիմ. շէօյլէ քի։ Զէյէպեան Երեմիա էֆէնտի՝ Գազազեան Յովսէփ էֆէնտիտէն 54000 ղուրուշ ալաճաղը օլտուղընը միւպէյին պիր գէթա իլամը մուամիլէյհ իճրա մէմուրը Մկրտիչ էֆէնտիյէ թագտիմ իտէր, վէ էֆէնտիի մուամիլէյհ՝ իլամը մէգթիւրընը մուամէլաթընը իճրա իթտիքտէն սօնղրա, նիզամը տարէճօինտէ օլարագ թէէտիյէի տէյն իթմէլերի իչիւն պալատէ զիրքի սէպգաթ իտէն Գազազեանլարա միւրաճաաթ իլլեր։ Պունլար՝ իլամը մէգթիւրտէ 32000 ղուրուշ եագըը օլտուղընը վէ պունա մուգապիլ մէրգում Զէյէպեան Երեմիատան ալաճագլարը պուլունտուղընը խատտա իտէրլեր։ Պունուն իւզէրինէ Երեմիա էֆէնտի՝ Գազազեանլարընը էվլաքընտան պիր գաչ տիւքքեանը իճրա մէմուրը Մկրտիչ էֆէնտի ժարիֆէթիլէ թահթը հաճզէ (սէքզէսթրօ) ալտրրը, վէ իչի Գազազեանլարա խապէր վէրիր, վէ տէքեաքինը մէգթիւրէնին սաթլըգ օլտուղընը միւպէյին Տիարպէքիրին բէսմի կազէթասընտա պիր գէթա իլանմամէ տէրճ իթտիրիր։

Գազազեան Յովսէփ էֆէնտինին պիրատերի ճպուռ էֆէնտի՝ մուամիլէյհ իճրա մէմուրը Մկրտիչ էֆէնտի ալէյհինտէ իչթիքեամ տավասը աչարագ զարար զիյանը իլէ նամուսընը տավ իթմէք իւզրէ եէկէնի Յովհաննէս էֆէնտիյի պու տավայա վէքիլ նասպ իտէր, վէ մուհաքէմէէ իպթիտար օլունարագ, պիր գաչ ալէնի իճթիմալարտան սօնրա մահը հալին իպթիտասընտա Գազազեանլար լէհինտէ հիւքմ ուլամ վէրիլիր։ Մէգթիւր իլամտա, իճրա մէմուրը Մկրտիչ էֆէնտի մէմուրիյէթինտէ թարաֆկիրլիյի իլթիզամա մուզայիրը գանուն հարէքէթ իթտիկի՝ վէգազազեանլարը զարար զիյանընը թէէտիյէ հիւքմ օլունմուզ, վէ մէսարիֆթը մահքէմէնին թէսվիէսիյէ հաճզընն ֆիկքի իգթիզա իտիկի՝ վէ քէյֆիյէթին Ալալիյէ նէզարէթինէ իչարը։ Ա պու եօլտա իճրատ մուամէլէ իտէն պիր մէմուր հագգընտա լաղմ կէլէն ահքեամը գանունիյէնին իճրասը նէզարէթը միւշարիյէյհատան միւնթազիր պուլունտըը եազըմըշ իտի։ Պու իլամին գրաաթընտան սօնրա Գազ-

---

ԳԱԹԻԼԻՆ ԳԸԶԸ

(1483 Նէոդերոդան տէվամ վէ էէՊոմ)

Բարիլօն իչի պաշընն գօլունտան թութարագ, մէրգումը խանէնին եօնիւնտէն էօթէյէ կէօթիւրմէք իսթէյօր իտի, լաքին Բիէր Լանտրի քէնտի ֆիքրինտէն չամայարագ հիչ տինէմէյօր վէ չօճուղընն արգասընտան կիտէճէք եէրտ չէպէքէյէ եազլայարագ, քէնտի՝ մէրգումը արգասընտան չէքիպ կէօթիւրիյօր իտի։

Զօճուզ պու զօրա մուգավէմէթ իտէմէյէրէք, խոտասընտան վաղ կէչտի. անճա գալպինտէ պիր իւմիտ քէօչէսի վար իտի քի, իչի պաշը պիր չէյ ֆարգ իտէմէյէճէքտիր։

Պիր տէ պու արա պիր քիրա արապասը սիւրաթը չէտիտէ իլէ կէլիպ չէպէքի գարունէն էօնիւնտէ տուրտու։ —Բիէր Լանտրի իլէ Բարիլօն աղղը քէօրիւրմիշ օլան պէկիրտէն չինէնմէմէք իչիւն պիր թարաֆա չէքիմէյէ մէճպուր օլտուլար։

Արապանէն գաբուսը աչըլընճա իսթիյար իչի պաշը պօղունուգ պիր նիտա իթտի, զիրա օրատան Մ. տը Վիլէրին աչաղա էնտիկինի կէօրմիւշ իտի։

—Բույա՞ մը կէօրիյօրըմ —պաղըրտը Բիէր Լանտրի— Միւսիս Անտրէ՛... ամզ... պու վագթ, պու գըյաֆէթլէ, պուրատա՞... իմքեռնը եօգ, էվվէթ, մուհալ չէյ տիր պո՛ւ...

—Սիզ քի՞մսինիզ —սիւվալ իթտի սանտրգքեար գարշըսընա չըգան ատամը թանըմայարագ։

—Պէն Բիէր Լանտրիյամ...

—Վա՛յ Ալլահըն պէկասը՛ —մըրըլտանտը Բարիլօն։

Անտրէ տախի իսթիղրապ իտէրէք, պաղը սիւվալէրէ կիրիչէճէյինտէ, իչի պաշը ամիրանէ պիր թարտտա թէքքիր իտէրէք սօրտու.

—Նէ՞րէտտէն կէլիյօրսընըզ...

—Պրէսթտէն կէլիյօրըմ...

—Էյ չիմտի՞ մի միւվասէլէթ իտիյօրսընըզ...

—Էվվէթ, չիմտի։

Բիէր Լանտրի Բարիլօնա տէօնիւպ, էնտպէնտ օլմուշ պիր սէսլէ տէտի.

—Լաքին օ հալտէ... օրատա... օ գօնթրաթը... քիմմ՞նլէ...

Տէլիգանը չօճուզ ճէվապ վէրմէք իչիւն թէրէտտիւտ կէօթէրտիկինտէ, իչի պաշը էմր իտէրճէսինէ պաղըրտը.

—Ճէվապ վէրսէ՞նէ...

—Մօժիրօն իլէ —տէտի չօճուզ քէքէլէյէրէք։

—Մօժիրօ՞ն մը —թէքրար իթտի Անտրէ եիւրիւնին ըէնկի աթարագ։

—Մօժիրօ՞ն մը —թէքրար իթտի Բիէր Լանտրի քէմալը հիտտէթ ու զարապա։ —Լիւսի Մօժիրօն իլէ՞ մի էվլէնիյօր... ա՜հ, սէֆիլ բիւավալլա՛ր... մէրգումէյէ ճէպր իսիյօրլար... ալտասըյօրլար... եօլտուրիյօրլար... լաքին Ալլահ տարէ տիր... պիզ պուրատայըզ, վէ պտշլանմըշ օլան ճինտէթ սօնունա գատար իճրա օլունմայանագ տըր...

Իչի պաշը պունու տէյերէք պաշընտան բէրուդայը, եիւրիւնտէն եարմա ուագալը չիտտէթլէ չէքտի չըգարտը, վէ Անտրէնին գօլընտան թութարագ սէօզլունէ տէվամ իթտի.

—Կէլինիզ... կէլինիզ... Ալլահ պիզէ բէհպէր օլսուն...

Իքիսի տէ գարուսընն էօնիւնտէքի ներտիվանընը իքի այաղընը պիր ալարագ սերիանա եօգարը ըզգըզ չիտտէթլէ ավուտան կէչտիկէր վէ իչերտէքի ներտիվանընն իւզէրինտէ զայպ օլտուլար...

. . . . . .

Աչիլ Վէրտիէնին պիրինճի գաթտա թօրլանմըշ օլան տավէթիլիէրի սուս բուս տուրմագտա վէ մահքէմէ քեաթիպի եիւքսէք վէ էօթէք պիր սէսլէ գօնթրաթընն պէնտլէրինի օգումագտա իտի։

Թեաթիպը մէրգում՝ «.—Մ. Աչիլ Վէրտիէ՝ զըզը իչիւն ԻԲԻ ՄԻԼԵՕՆ թրախօմա վէրէճէք, վէ պու մէպպաղ Ֆրանսա Պանգասը իւզէրինէ պիր պօնս իլէ չիմտի կիւվէյլէ թէպլիմ օլունաճագ տըր։» Ֆգրասընը օգույարագ, հուզզարընն էբէյնէճ հայրէթ ու խթիղրասընը մուճիպ օլտուղը սըրատա, չիտտէթլէ սալօնն գարուսը աչըլտը, վէ պիր բիւզկեար տըր իշէրի կիրիպ մօնիարընն ալէվլէրինի օյնաթտը։

Բիէր Լանտրի վէ Անտրէ տը Վիլէր օ սարա գարուսընն էշկիլ իւզէրինտէ կէօրիւնիւճէճ, հէր քէս սեսմէսէ կէլէրէք, մահքէմէ քեաթիպի սուս օլուպ աղղը աչզգ գալտը, Ժագ Լամպէր՝ մեգարատան գաշկն իքի խօթիլագ գարշըսընա չըգմըշ կիպի էնտպէնտ օլտու. Մօժիրօն տախի կէրի կէրի կիտէրէք, թիքրեք էլինի բուպալարընն ալթընա կէօթիւրիպ պիր սիլահ արատը, վէ ֆագաթ պուլամատը։ Լիւսի՝ Բիէր Լանտրինին գուճաղընա սթըլմագ խթէյիպ, Անտրէյի կէօրիւնճէք զըր գըրմըզը քէսիլտի։ Պու մէնդարէտտէ հագզը պուլունան էշխասը սահրէ ալըգ ալըգ պագմագտա, պէքլէմէքտէ վէ իչին նէ օլտուզընը անլամադա պիյհուտէ չալըշմագտա խտիլէր։

Անտրէ տը Վիլէր՝ քէնտի բագիպինէ տօղրու կիտիպ մէրգումը սիլլէմէք իսթէտի իսէ տէ, Բիէր Լանտրի սանտրգքեարը թութարագ գուլաղընտան աշաղա «սա՛պր, թահամմի՛ւլ... սիգին տէ սըրանըզ կէլէճէք» տէտի։

Պատէհու իչի պաշը՝ քէնտինին մահվ օլտուղընը հըսս իթմէքտէ օլան Ժագ Լամպէրէ տօղրու կիտէրէք, պօղունուգ պիր սէսլէ վէ ֆագաթ թէմամըզլայա ֆարգ օլունուր պիր սուրէթտէ տէտի.

—Մատամքի սիզ եէմինինիզի թութմամըշընըզ, պէն տէ քէնտի եէմինիմտէն մուաֆ սայըլըրըմ... Լիւսիյի պանա իֆթիրա իթմիշ օլան բէզիլէ վիբէրէք, պէնի սիզ պաղլայան պաղլարը չէօզմիւշ սայըլըրսընըզ։ պէն տէ արթըգ էարարը մէյտանա չըգարտաճաղըմ։—պու կէնճ զըզը իզտիվաճընա պէն բաղի օլմամ, վէ պունա հագգըմ վար տը, զիրա ՊԷՆ ՕՆՈՒՆ ԲԷՏԷՐԻՑԻՄ...

Հէր թարաֆտան պիր նիտտի խթիղրապ իչտիրիլի։

Ժագ Լամպէր քէնտույի թութմայարագ պիր գօթուգ սանտպէասընն իւզէրինէ տուչմիւշ, զանն իտէրսին հան վիրմէքտէ, վէ պու պէյսանթա գարշը բրթէսթօ իթմէյի ֆիքրինտէն պիկէ կէչիրմէքտէ իտի։

Եալընըզ Մօժիրօն՝ քէնտի քէնտույի թութուպ պաճագ վէրմէմէյէ չալըշարագ հիտտէթ ու զարապա պաղըրտը.

—Տիյնէմէյինիզ պու ատամը... ինանմայընը անը սէօզիւնէ... եարանէը, տէլի տիր օ՛... պիր գաչագ գաթիլ տիր, բօլիս արայօր օնու... պու ատամ պէնի էօլտիրմէք իսթէմիլ տիր... թութուն չունու...

Լաքին Լիւսի՝ Բիէր Լանտրինին գուճաղընա աթէլմըշ օլմաղլա, Մօժիրօնա գարշը չէօյլէ տէտի.

—Արթըգ բէտերիմի իթհամ իթմէյինիզ... էյի պիլիրսինիզ քի, ասըլ գապահաթլըյը թանըրըմ պէն, վէ էկէր բէտերիմի դուրթարմագ իչիւն լաղմ կէլսէ, չիմտի օ գապահաթլընընն իսմինի տէ վերէպիլիրիմ...

—Իսմինի՞ մի վերէճէք... պէյհուտ չէ՛յ... —տէտի Ժագ Լամպէր մըրըլտանարագ— քէնտի քէնտիսինէ իճրաի ատալէթ իտէճէքտիր...

Պունու տիյէրէք Ժագ Լամպէր գուվվէթտէն տուչմիւշ պիր իսթիֆյար աճատամ կիպի եավաշ եավաշ վէ զօր իլէ եէրինէն գալգաը վէ սալօնն պիր գաբուսընտան քէնտի եաթագ օտասընա կէչէրէք գաբուրը արգասընտան գաչ բատը։

Բիէր Լանտրի Բարիլօնա տէօնիւպ, էնտպէնտ օլմուշ պիր սէսլէ տէտի.

—Լաքին օ հալտէ... օրատա... օ գօնթրաթը... քիմմ՞նլէ...

Տէլիգանը չօճուզ ճէվապ վէրմէք իչիւն թէրէտտիւտ կէօթէրտիկինտէ, իչի պաշը էմր իտէրճէսինէ պաղըրտը.

—Ճէվապ վերսէ՞նէ...

—Մօժիրօն իլէ —տէտի չօճուզ քէքէլէյէրէք։

—Մօժիրօ՞ն մը —թէքրար իթտի Անտրէ եիւրիւնին ըէնկի աթարագ։

—Մօժիրօ՞ն մը —թէքրար իթտի Բիէր Լանտրի քէմալը հիտտէթ ու զարապա։ —Լիւսի Մօժիրօն իլէ՞ մի էվլէնիյօր... ա՜հ, սէֆիլ բիւավալլա՛ր... մէրգումէյէ ճէպր իսիյօրլար... ալտասըյօրլար... եօլտուրիյօրլար... լաքին Ալլահ տարէ տիր... պիզ պուրատայըզ, վէ պտշլանմըշ օլան ճինտէթ սօնունա գատար իճրա օլունմայանագ տըր...

Իչի պաշը պունու տէյերէք պաշընտան բէրուդայը, եիւրիւնտէն եարմա ուագալը չիտտէթլէ չէքտի չըգարտը, վէ Անտրէնին գօլընտան թութարագ սէօզլունէ տէվամ իթտի.

—Կէլինիզ... կէլինիզ... Ալլահ պիզէ բէհպէր օլսուն...

Իքիսի տէ գարուսընն էօնիւնտէքի ներտիվանընը իքի այաղընը պիր ալարագ սերիանա եօգարը ըզգըզ չիտտէթլէ ավուտան կէչտիկէր վէ իչերտէքի ներտիվանընն իւզէրինտէ զայպ օլտուլար...

. . . . . .

Աչիլ Վէրտիէնին պիրինճի գաթտա թօրլանմըշ օլան տավէթիլիէրի սուս բուս տուրմագտա վէ մահքէմէ քեաթիպի եիւքսէք վէ էօթէք պիր սէսլէ գօնթրաթընն պէնտլէրինի օգումագտա իտի։

Թեաթիպը մէրգում՝ «.—Մ. Աչիլ Վէրտիէ՝ զըզը իչիւն ԻԲԻ ՄԻԼԵՕՆ թրախօմա վէրէճէք, վէ պու մէպպաղ Ֆրանսա Պանգասը իւզէրինէ պիր պօնս իլէ չիմտի կիւվէյլէ թէպլիմ օլունաճագ տըր։» Ֆգրասընը օգույարագ, հուզզարընն էբէյնէճ հայրէթ ու խթիղրասընը մուճիպ օլտուղը սըրատա, չիտտէթլէ սալօնն գարուսը աչըլտը, վէ պիր բիւզկեար տըր իշէրի կիրիպ մօնիարընն ալէվլէրինի օյնաթտը։

Բիէր Լանտրի վէ Անտրէ տը Վիլէր օ սարա գարուսընն էշկիլ իւզէրինտէ կէօրիւնիւճէճ, հէր քէս սեսմէսէ կէլէրէք, մահքէմէ քեաթիպի սուս օլուպ աղղը աչզգ գալտը, Ժագ Լամպէր՝ մեգարատան գաշկն իքի խօթիլագ գարշըսընա չըգմըշ կիպի էնտպէնտ օլտու. Մօժիրօն տախի կէրի կէրի կիտէրէք, թիքրեք էլինի բուպալարընն ալթընա կէօթիւրիպ պիր սիլահ արատը, վէ ֆագաթ պուլամատը։ Լիւսի՝ Բիէր Լանտրինին գուճաղընա սթըլմագ խթէյիպ, Անտրէյի կէօրիւնճէք զըր գըրմըզը քէսիլտի։ Պու մէնդարէտտէ հագզը պուլունան էշխասը սահրէ ալըգ ալըգ պագմագտա, պէքլէմէքտէ վէ իչին նէ օլտուզընը անլամադա պիյհուտէ չալըշմագտա խտիլէր։

Անտրէ տը Վիլէր՝ քէնտի բագիպինէ տօղրու կիտիպ մէրգումը սիլլէմէք իսթէտի իսէ տէ, Բիէր Լանտրի սանտրգքեարը թութարագ գուլաղընտան աշաղա «սա՛պր, թահամմի՛ւլ... սիգին տէ սըրանըզ կէլէճէք» տէտի։

Պատէհու իչի պաշը՝ քէնտինին մահվ օլտուղընը հըսս իթմէքտէ օլան Ժագ Լամպէրէ տօղրու կիտէրէք, պօղունուգ պիր սէսլէ վէ ֆագաթ թէմամըզլայա ֆարգ օլունուր պիր սուրէթտէ տէտի.

—Մատամքի սիզ եէմինինիզի թութմամըշընըզ, պէն տէ քէնտի եէմինիմտէն մուաֆ սայըլըրըմ... Լիւսիյի պանա իֆթիրա իթմիշ օլան բէզիլէ վիբէրէք, պէնի սիզ պաղլայան պաղլարը չէօզմիւշ սայըլըրսընըզ։ պէն տէ արթըգ էարարը մէյտանա չըգարտաճաղըմ։—պու կէնճ զըզը իզտիվաճընա պէն բաղի օլմամ, վէ պունա հագգըմ վար տը, զիրա ՊԷՆ ՕՆՈՒՆ ԲԷՏԷՐԻՑԻՄ...

Հէր թարաֆտան պիր նիտտի խթիղրապ իչտիրիլի։

Ժագ Լամպէր քէնտույի թութմայարագ պիր գօթուգ սանտպէասընն իւզէրինէ տուչմիւշ, զանն իտէրսին հան վիրմէքտէ, վէ պու պէյսանթա գարշը բրթէսթօ իթմէյի ֆիքրինտէն պիկէ կէչիրմէքտէ իտի։

Եալընըզ Մօժիրօն՝ քէնտի քէնտույի թութուպ պաճագ վէրմէմէյէ չալըշարագ հիտտէթ ու զարապա պաղըրտը.

—Տիյնէմէյինիզ պու ատամը... ինանմայընը անը սէօզիւնէ... եարանէը, տէլի տիր օ՛... պիր գաչագ գաթիլ տիր, բօլիս արայօր օնու... պու ատամ պէնի էօլտիրմէք իսթէմիլ տիր... թութուն չունու...

Լաքին Լիւսի՝ Բիէր Լանտրինին գուճաղընա աթէլմըշ օլմաղլա, Մօժիրօնա գարշը չէօյլէ տէտի.

—Արթըգ բէտերիմի իթհամ իթմէյինիզ... էյի պիլիրսինիզ քի, ասըլ գապահաթլըյը թանըրըմ պէն, վէ էկէր բէտերիմի դուրթարմագ իչիւն լաղմ կէլսէ, չիմտի օ գապահաթլընընն իսմինի տէ վերէպիլիրիմ...

—Իսմինի՞ մի վերէճէք... պէյհուտ չէ՛յ... —տէտի Ժագ Լամպէր մըրըլտանարագ— քէնտի քէնտիսին

զաղեան Յովսէփ էֆէնտինին եէ. կէնի Յովհաննէս էֆէնտի այաղա գալդարագ հէմ գանուն վէ ատա. լեթէ վէ հէմ բէիս վէ ազալարա պէեանը թէշէքքիւր իթմիշ տիր։ Մամաֆիհի Մկրտիչ էֆէնտի մահ. քէմէնին իլամը չէր ու Նիզամա մուղայիր օլտուղունը իթեանլա, իլամը մէզքիւրը իսթինաֆ իտէ. ճէկինի պէեան իթտիքատ, բէիսը մահքէմէ՝ զաթէն գանունըն պու հուգուգը իթա իթմիշ օլտուղու. նը վէ Մկրտիչ էֆէնտինին հէր հայտէ իսթինաֆը տալա իտէպի. լեճէկինի պէեան իթմիշ տիր։ Պու իքի իլամլարըն սուբէթլերի էրիմէ կէչէրսէ, կազէթանըզտա նէյզի խուսուսընտա կէլէճէք բօսթա իլէ թարաֆընըզա կէօնտէրիրիմ։

* * *

Գունտան ագտէմքի մէքթու. պըմա խապէր վերտիկիմ վէճճլէ ահվալը միլիէմիզ բէք զիատէ մուճիպը թէէսսիֆ, հիւզն իյթի. մալ, էլէմպոխս վէ պիգարար պիր մէզգիտե պուլունմագտա տըր։ Չինքի Տիարպէքիրտե միլէթին հալի իսլահ ու թէրֆիհ օլունա. ճագ վէ կիթտիքճէ քէսպը թէ. րագգի իտէճէք եէրտէ տահա զի. ատէ ֆէնալաշըեօր։ Պիր Երկրոր. դական վարժարան պուլունմա. մըգտան մատա մունթազամ պիր Նախակրթարան պիլէ պուլունմա. մագտա տըր։ Իսմի օլուպ ճիսմի պուլունմայան Գաւառական, Ե. րեսփոխական վէ Թաղական ժողովար վէ Տնօրէն խորհուրդ. լար՝ ուսուրը միլիյէերի իտարէյէ զարը միգթէտիր վէ եհյիրէթսիզ պուլունտրգարընտան մատտա, եէքտիկէրինէ տէ խասիմ, մաղ. ըուր վէ միթեքեպպիր տիրլեր։ Պու իթթիֆագսըզլըգ վէ ուլկու. սուզրգարընը իւզերինէ պիր տէ կէչէն սէնէ միհթերէգ օյան Ս. Կիրակոս Մայր եկեղեցիսինին ֆէ. լաքէթինի իլավէ իտէլիմ։

Մէզքիւր քիլիսէնին միհթերէգ օրմաքընտան տօլայը եհալի պիւս. պիթիւն տաղընըզ վէ մէյուս պիր հայտէ պուլունմագտա տըր։ Քի. լիսէի մէզքիւրըն միհթերէգ օլ. տուղու օլ գարէ կիւնէ հէման պիր գաչ կիւն գալմըշ իսէ տէ, պիր սէնէտէն պէրու պու քիլիսէ. նին ինչասը խուսուսընա հիչ պիր ճիհէթլէ պէզը իգտամ վէ իհ. թիմամ օլունմամըշ, վէ պու ինչաթ մէսելէսի էօյլէ պիր միւ. քիլ սուրէթ քէսպ իթմիշ տիր քի, եհալի՝ մէզքիւր քիլիսէնին ինչա օլունաճաղընա ասլա իւմիտ իթ. մէմէքտէ տիր։

Լհալինին մէյուսիեէթի տէրէ. ճէի նիհայէեէ վարմըշ օլմաղլա, հէր ագը սէլիմ սահիպի՝ եհալիի մէզքիւրէնին տաղըլաճաղընը մա. էթթէէսսիւֆ քէշֆ իթմէքտէ տիր։ Քիլիսէի մէզքիւրըն միհթերէգ օլտուղու կիւն, Գաւառ. երես. փոխական ժողով՝ պիր մէճլիս ագտ իտէրէք, մէզքիւր քիլիսէ. նին միհթերէգ օրմասընն էս. պապընը թէտգիգ վէ թէքրար ինչասընա լազըմ կէլէն թէտապի. րի իթթիխազ իթմէք քիւլֆէթի. նի ֆիարպէքիր միւթէպէրանըն. տան միւրէքքէպ պիր գօմիսիօնը մախսուսա հէվալէ իթմիշ տիր։

Մէզքիւր գօմիսիօն՝ քիլիսէտէն զուհուր իտէն հարիգին էսպա. պընը թէտգիգլէ մէյտանա չըգար. մագ իւզրէ ասլա պիր թէտապիր տիչիւնմէյիպ հիչ պիր իճրաաթ. տա պուլունմամըշ օլտուղու կի. պի, միլթէլիֆ էսպապը վահիյէ իթեանը լա քիլիսէնին ինչասընա միպաչէրէթ իթմէքտէն տէ իս. թինքեաֆ իթմիշ տիր։ Գոմի. սիօնը մէզքիւրընը տերմէեան իթ. տիկի էսպապը վահիյէի մէզքիւ. րէտէն պիրի՝ քէնտիսինին բաթ. բիգխանէ թարաֆընտան թաստիգ օլունմամասը օլուպ, (չունքի պու գօմիսիօն Գաւառ. երեսփոխա. նութիւն թարաֆընտան թաստիգ օլունմագըընը քէնտինէ պիր հա. գարեթ ատտ իտէէօր) պու իսէ մուախխարէն բաթրիգխանէ թա. րաֆընտան կէօնտէրիլէն թաս. տիգնամէ իւզերինէ պէրթարաֆ օլմուշ, վէ մէզքիւր գօմիսիօն՝ իչ. պու էմրնամէ մուճիպինճէ իճրաի մուամէլէեէ պէտ իտուպ, 2500 լիրա գատար թօբլամըշ վէ լազըմ կէլէն քէրէսթէ վէ սայիրէյի միւ. պայէա իլէ քիլիսէի մէզքիւրը ին. չա իթմէեէ գալգըշմըշ տըր։

Հալ պու քի պու տրա քիլիսէ. նին տիրէքլի վէ եա քեարկիր վէ եախօտ գուպպէլի օլաճաղընա տա լիր պիր իսթիթլաֆ վէ նեղա զու. հուրա կէլմիշ տիր։ Պու քիլիսէ. նին էսկի ուսուլ իւզրէ տիրէքլէ եաբըլմասընա 6000 լիրա մասա. րիֆ լազըմ կէլիր իքէն, եէնի ու. սուլ իւզրէ քեարկիր վէ գուպպէ. լի ինչա օլունմասրիչիւն 9000 լիրա մէսարիֆ իգթիզա իտէճէք տիր։ Պունուն իւզերինէ մուարադա պէօ. յիւմիւշ, վէ զաթէն պիր պիրինէ չախսի ատավէթլերի օլուպ եէք. տիկերինէ խասիմ պուլունան գօ. միսիօնը մէզքիւր աղալարը հէր չէրի եիւզ իւսթիւ պըրագարագ տաղըմայա պաչամըշլար տըր։ Բալուտան կէթիրտիլէն պիչարէ գալֆա մէմլեքէթինէ ավտէթ իթ. մէք իւզրէ այըգլարընը իսթէմէք. տէ իսէ տէ, հիչ պիր ագչէ ալ. մամագտա տըր։

Առաջնորդական Տեղապահ Գա. զանճեանեղիչէ վարդապետ՝ միւպ. թէլա օլտուղու խասթալըգտան հէնուղ քէսպը իֆագաթ իյլէմիչ օլուպ, մուամիլէյհին հիչ պիր սը. նըֆ էհալի իւզերինէ նուֆուզը պուլունմամագտա տըր։ Էհալի՝ պիր իչէ թէշէպպիւս իթմէք իչիւն զաթէն դայրը միւզթէտիր օլուպ, անճագ քէնտի մէսամու իգտամա. թը ասարըյա միլէթէ միւֆիտ օ. լապիլիր իսէ տէ, ասհապը սէր. վէթ վէ նուֆուզ պաչգա նիյէթ գուրմագտա, վէ պաչգա նիյէթ իլէ իչ կէօրմէքտէ տիրլեր։ Հէր չէյին քիւնհինէ վարըպ էսպապը ասլիյէ ու էսասիյէսինի նէյր ու իլան իթմէք նէ միլէթէ վէ նէ տէ ինսանիյէթէ եագրըմագ։

Ազգ. կեդրոնական ժողովատան հիչ պիր իւմիտ գալմամըշ տըր։ Չիւնքի Երեսփոխան, Վարչա. կան, Տնօրէն, Պէյ, էֆէնտի, Սարրաֆ, Թիւճար, Տիր. լոմաթ վէ զայրէհիւմ կիպի պէօ. յիւք պէօյիւք զաթիլարը միլէթ հագգընտա իճրա իթտիքլերի էֆա լը վէ միլէթտէն մէնֆաաթ արա. մագտա օլտուգլարընը էյնեճէ ան. լատրգ։ Էհալի՝ թէքմիլ պու ի. սիմիրէտէն գաթը իւմիտ իտէրէք։ Եալընըզ ճէնապը Հագգտան իմ. տատ վէ մուավէնէթ պէքլէմէքտէ տիր։ Զիրա մէզքիւր իսմէր վէ բէսմի լուղէթլեր միլէթէ բէք ա. զընը օթուրտու։

* * *

Պու սապահ սաաթ 11 տէ կիւ. նէշ պաթմայա պաշլայըգ. սաաթ 1 է գատար էհալի պունու միւ. չահէտէ իտէպիտի։ Միհթեասսբգ. լար՝ խէվֆ ու հէյէճանա տիւշար օլուպ, պիր չօգ հասթալար իւզ. նիւք իթմիշլեր։ Վէ վանքիրտա տուարար օգունմուշ տըր։ Կիւնէշ սաաթ 3 տէ պիւսպիւթիւն աշըլ. մըշտըր։ Կիւնէշին իչպու քիւսու. ֆինէ տիւրլիւ տիւրլիւ մանալար վէրիրմէքտէ օլուպ։ Էհալիտէն պաղըլարը՝ պունուն գըթլըղա պիր տէլալէթ օլտուղընը, վէ պաղ. լարը էօյիմէ վէ պաղըլարը տա՝ տիւնեանընը երգըլմասընա պիր նի. չանէ իտուկինի վէ զայրհիւմ պէ. յան իտէյօրլար։

ՊՐՈՒՍԱ

Պրուսատա Մ. Շապանեան վէ Ղ. Եաղճեան էֆէնտիլերին խու. սուսի պիր գըզ վէ երբէք մէք. թէպի քիչատ իթտիքլերինի վէ պու թէշէպպիւսլերինտէ պիր մա. գամը ալի թարաֆընտան քէն. տիլերինէ մուավէնէթ պույրուլ. տրգընը վէ խայլիճէ չակիրտանընն մէքթէպը մէզքիւրէ տէվամ իթ. մէյէ պաշլատրգընը պունտան ագ. տէմ եաղմըշ իտիք։

Պու տէֆա չէհրը մէզքիւրտէն մաթպասմըզա խապէր վերիրմի. կինէ կէօրէ, կէչէն բէնճէնպիհ կիւնիւ սապահ սաաթ 3 ըատտէ. լերինտէ վալիի վիլայէթ տէվլէթ. ու իսպէհթիլու Ն.Հմէտ վէֆիգ բաշա հազրէթլերի՝ տէֆթէրտար էֆէնտի իլէ պէրապէր, Շապան. եան վէ Եաղճեան էֆէնտիլերին խուսուսի մէքթէպինի զիյարէթ իթմիշ օլուպ, իշպու զիյարէթ եարըմ.սաաթ գատար էվվէլ մէք. թէպ իտարէսի թարաֆընտան խա. պէր ալընընճա, գըզ վէ երբէք չակիրտան միւշարիյէհիւմա միւ. սաֆիրլերի իսթիգպալ իչիւն մէք. թէպ գարուսընընն էքի թարաֆընտա սաֆպէսթէ տուրարբրիմըշլար, վէ եաղճեան իլէ Շապանեան էֆէ. նտիլէր չակիրտանընն էօնիւնէ տուրարագ թալէպէ իլէ պէրապէր բաշա վէ տէֆթէրտարը միւ. շարիյէհիւմա հազրաթընը սէ. լամմըշլար տըր։

Միւսաֆիրլերը գարուտան իչէ. րի կիրտիքլերինտէ չակիրտան եէքդէպան օլարագ թիւրքճէ պիր նաղմէ թէրէնիւմ իտուպ «Եա. շասընը Սուլթան Համիտ» պաղրըշ. մըշլար, վէ պատէհու վալի բաշա. նընն էմրի իլէ տէրս սալօնընա կիթմիշլեր տիր։ Օրատա բաշա վէ տէֆթէրտար հազարաթընն հուզուրունտա թալէպէ էֆէնտի. լերէն կարապետ Պատեան՝ ռիւ. ֆէգասը նամընա թիւրքճէ պիր նութգ իյրատ իտուպ, Ն.Հմէտ վէ. ֆիգ բաշա հազրէթլերի պէեանը մէճմունիյէթ պույրուրմըշվէ նութ. գուն սուրէթինի ալորգտան սօն. րա, չակիրտանա իրճճէ պաղը չէլլեր սիւվալ իթմիշ վէ հաթթա թարիխը թապին իւզերինէ տէ ալա պիր տէրս սէօյլէմիշ տիր։ Պու. նու միւթէագրպէն բաշալի միւ. շարիյէհ հազրէթլերի գըզլարընն տէրս սալօնընը զիյարէթ իտէրէք, թէրթիպաթ ու նէզաֆէթինէ մէմ. նուն օլմուշ, վէ Ֆրանսըզ լիսանընը իմթիհան իտէրէք։ Եվ հիմնէրլէ. րինի թէտգիգ պույուրմուշ օլ. տուղունտան, գըզ չակիրտան իշ. պու զիյարէթ ու իլթիֆաթա թէ. չէքքիւրէն պիր նաղմէ թէրէն. նիւմ իթմիշլեր տիր։

Վալի բաշա հազրէթլերի, գըզ վէ երբէք չակիրտանա քէնտի եէ. տիր մախսուսայա քիթապլար հէ. տիյէ իտէրէք, տէվլէթ վէ միլլէ. թէ եարար էվլատը վաթան օլ. մաղա չալըշմալարընը նասիհաթ վէ իճրաի թէշվիգաթ իթմիշ, վէ սըգ սըգ մէքթէպի զիյարէթ իթ. մէյի վատ պույուրմուշ տըր։

Ն.Հմէտ վէֆիգ բաշա հազրէթ. լերի՝ իքի սաաթ գատար մէքթէ. պը մէզքիւրտէ գալտրգտան վէ օլունան իքքամլարը դապուլ իթ. տիքտէն սօնրա, կէրէք մէքթէպ միւտիրանընը վէ կէրէք չակիր. տանը մէճմուն պըրագարագ միւ. ֆարէգաթ իթմիշ տիր։

Վալի բաշա հազրէթլերինն մէքթէպը մէզքիւր հագգընտա իպրազ իլէտիկի թէվէճճիւհտէ ֆասսուլեաճեան թովմաս էֆէնտի. նին տախի հիմմէթ ու զայրէթի սէպգաթ իթտիկի վէ պունուն չահանը թէշէքքիւր օլտուղը Պը. րուսատան թարաֆըմըզա վագը օլան իշարաթտան տըր։

Մէքթէպը մէզքիւրը ատէաը չակիրտանը 100 նէֆէրէ գատար պալդ օլտուղը կիպի, վալի բաշա հազրէթլերի ինկիլիզճէ իչիւն Պաղտասարեան էֆէնտիյի մէճճա. նէն մուալիմ կէօնտէրմիշ վէ թիւրքճէ իչիւն տէ պիր գաչ կիւ. նէ գատար պիր հօճա իրսալինի վատ պույուրմուշ տըր։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՁՁՐԴ. ՏԱՐԵԳԱՐՁԻ

ԱԶԳ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

ՅԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ Ս. ՓՐԿՉԻ

Ազգային Սահմանադրութեան ՁՁրդ. տարեդարձի հանդիսին կար. գադիր Մասնախումբը ներկայ Յայտարարութեամբ պատիւ ունի ծա. նուցանել արգոյ հասարակութեան՝ թէ սոյն Ազգային հանդէսը Ազ. գային դաշտավայրի վրայ արժանապէս տօնելու համար ամէն նախա. հոգ կարգադրութիւններ ըրած է, ի դիւրութիւն հանդիսականաց և ի պատիւ Ազգային հանդիսին, որ պիտի կատարուի յառաջիկայ կի. րակի օր, մայիս 30 Ազգային Հիւանդանոցի մէջ։

Վ. Երուսաղէմի Պատրիարք Ամենապատիւ Տ. Տ. ԵՍԱՅԻ ՍՐԲԱԶԱՆ կիւսակի առաւօտ հանդիսաւոր Ս. Պատարագ պիտի մատուցանէ Հի. ւանդանոցի մատրան մէջ ի ժամ կէս. յետ աւարտման եկեղեցւոյ Ա. մենապատիւ պատարագիչ Սրբազանը վերհիշեալ Սուլթանին, Օս. մանեան կայսրութեան և իր յուսամիտ նախարարաց՝ ինչպէս նաև Ազգային բոլոր բարերարաց կենաց, բարօրութեան, և անգին դիշ. տակին համար Ջերմ բարեմաղթութիւններ պիտի ընէ ըստ վաղեմի սովորութեան։

Ժամը ճիշդ չորսին պիտի սկսի սեղանը, որ պատրաստուած է Հի. ւանդանոցի դպրոցի պարտիզին մէջ, և որուն պիտի նախագահէ Ա. մենապատիւ պատարագիչ Սրբազանը, և պիտի տեւէ մէկ ժամ։ Մէ. զանի բարեմաղթութիւնք կարգադիր Մասնախմբի անդամոց կողմանէ պիտի կատարուին։ Առաջին սեղանը պիտի ընդունուին եկեղեցական Հարք, Ազգային պաշտօնատարք, և ընտանիք ունեցող ազգայինք։

Հանդիսավայրը պատրաստուած է Հիւանդանոցի պարտիզին մէջ, հովանոցաւ ծառերով և բազմաթիւ վրաններով, ուր մտնելու համար իւրաքանչիւր ոք պարտաւոր է երկու ղրուշ մուտք վճարել։

Նուագածուց ընտիր խումբ մը առաջնորդութեամբ Ազգային Ե. բաժշտապետ Թաշճեան Նիկողայոս էֆէնտիի Ազգային և Իտալական ճայկաւ վսեմ և գողտրիկ երգեր պիտի նուագէ մինչև երեկոյ։

Հանդիսավայրին մէջ ոգելից ըմպելի գործածելն բոլորովին արգիլ. եալ է, ինչպէս արգիլեալ են, առանց Մասնախմբի հաճութեան, նը. ուագել կամ պարել, որոյ համար մասնաւոր կարգադրութիւններ ե. ղած և ժամերը սահմանուած են։

Այն ընկերութիւնք որոնք Սահմանադրութեան Տարեդարձի հան. դիսին մասնակցիլ կը փափագին, հանդիսին բարեկարգութիւնն ու վայելչութիւնը չը խանգարելու համար, պարտաւոր են կանխաւ Հի. ւանդանոցի գրասենեակը ներկայանալ և Մասնախմբի անդամոց հետ բանակցիլ, մինչև յառաջիկայ ուրբաթ օր Մայիս 28։

Տարեդարձի առթիւ ըլլիք ատենաբանութիւնները կարգա. դիր Մասնախմբի կողմանէ ընտրանօք և խնամով պատրաստուած են։

Մասնախումբը Տարեդարձի հանդիսին չբերդութեան և կարգաւո. րութեան համար ամէն կարելի աշխատութիւն յանձն առած ըլլալով՝ քաջալերեալ է իրեն հաւատալ որ պատուարժան հասարակութիւնն ալ Ազ. գային հանդիսի մը հարկ եղած վայելչութիւնն և կարգապահութիւն ընծայելով ի պատիւ Ազգային Սահմանադրութեան և յօգուտ Ազգա. յին Հիւանդանոցի՝ ուր վեց հարիւրէն աւելի ազգայինք պատսպար. ուած են, Մասնախմբին Չանքերն ու իղձերը պիտի պակէ, և Ազգա. յին հանդէս մը Ազգային դաշտավայրի վրայ ամենայն չբերդութեամբ և կարգապահութեամբ պիտի տօնէ։

Սեղանի տոմսակաց գինն է մէկ արծաթ մէճիտ, որոնք կը գտ. նուին Մասնախմբի անդամոց քով և Հիւանդանոցի գրասենեակը։

Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութեան կնիքը չը կրող տոմ. սակներն ընդունելի չեն։

Հանդիսավայրի մէջ գործածելի ըմպելեաց գիները տպագրեալ թղթերու վրայ նշանակուած, և հանդիսավայրին մէջ ի տես հասա. րակութեան դրուած են։

Մասնախումբը հասարակաց անդորրութեան և դիւրութեան հա. մար երկաթուղւոյ տնօրէնութեան խորհրդական մեծապատիւ ինճէ. եան Միհրան էֆէնտիի միջոցաւ, երկաթուղւոյ վսեմ վերատեսչին հետ բանակցած և հետեւեալ գիներն ու ժամերը որոշած է երթեւե. կութեան համար։

Ուրախութեամբ կը յայտարարէ Մասնախումբը թէ՝ վսեմ վե. րատեսուչը նոյն աւուր երկաթուղւոյ հասութից երեք մասին մէկ մա. սը ինքնայօժար Հիւանդանոցի նուիրել խոստացած է։ Նոյն օրը իւրա. քանչիւր կառախումբ Հիւանդանոցի հանդիսավայրը հանդիպելով հոն պիտի հանէ հասարակութիւնը, իսկ վերադարձին Եէտի-Գուլէի կա. յարանէն պիտի ընդունի։

25 Մայիս 1882 կ. Պոլիս.

ԱՌԱՒՕՏ ՍԻՐԲԷՃԻԷՆ

Ժամ	Ր.				
11	25	Գումգաբու, Եէնի գաբու, Սամ, Եէտի գուլէ, Հանդիսավայր			
11	48	»	—	—	» »
12	16	»	Եէնի գաբու, Սամ.	»	»
12	43	»	»	»	» »
1	50	»	»	»	» »
2	53	»	»	»	» »
3	33	»	»	»	» »
4	18	»	»	»	» »

ԵՐԵԿՈՅ ԵԼՏԻ ԳՈՒԼԷԷՆ

Ժամ	Ր.			
7	54	Սամաթիա, Եէնի գաբու, Գում գաբու, Սիրքէճի		
9	8	»	»	» »
9	37	»	»	» »
9	53	»	»	» »
10	28	»	»	» »
11	00	»	»	» »
11	25	»	»	» »
11	59	–	–	» »
12	25	Սամաթիա, Եէնի գաբու		» »

ԵՐԹԱԼ ԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Սիրքէճիէն Հանդիսավայր	Ա. կարգ	8	ղ.	Երկրորդ	5	ղ.	Երրորդ	3	ղ.
Գում գաբուէն	»	»	»	6	»	»	3½	»	»	2½	»
Եէնի գաբուէն	»	»	»	5	»	»	3	»	»	2	»
Սամաթիայէն	»	»	»	4	»	»	2½	»	»	2	»

ԱԶԳ.—Սիրքէճիէն, Գումգաբուէն, Եէնի գաբուէն և Սամա. թիայէն երկաթուղիով Հանդիսավայր երթալ ուզող ազգայինք պար. տաւոր են երկաթուղւոյ Տեսչութեան հետ յառաջագոյն եղած կարգադրութեան համեմատ դիւրութեան համար երթալ և գալու տոմ. սակներն միանգամայն առնուլ, վասն զի նոյն օրը հանդիսավայր իջնելու համար միայն երթի տոմսակ չկայ։

զաղեան Յովսէփ էֆէնտինին եէ. կէնի Յովհաննէս էֆէնտի այաղա գալդարագ հէմ գանուն վէ ատա. լեթէ վէ հէմ բէիս վէ ազալարա պէեանը թէշէքքիւր իթմիշ տիր։ Մամաֆիհի Մկրտիչ էֆէնտի մահ. քէմէնին իլամը չէր ու Նիզամա մուղայիր օլտուղունը իթեանլա, իլամը մէզքիւրը իսթինաֆ իտէ. ճէկինի պէեան իթտիքատ, բէիսը մահքէմէ՝ զաթէն գանունընն պու հուգուգը իթա իթմիշ օլտուղու. նը վէ Մկրտիչ էֆէնտինին հէր հայտէ իսթինաֆը տալա իտէպի. լեճէկինի պէեան իթմիշ տիր։ Պու իքի իլամլարըն սուբէթլերի էրիմէ կէչէրսէ, կազէթանըզտա նէյզի խուսուսընտա կէլէճէք բօսթա իլէ թարաֆընըզա կէօնտէրիրիմ։

* * *

Գունտան ագտէմքի մէքթու. պըմա խապէր վերտիկիմ վէճճլէ ահվալը միլիէմիզ բէք զիատէ մուճիպը թէէսսիֆ, հիւզն իյթի. մալ, էլէմպոխս վէ պիգարար պիր մէզգիտե պուլունմագտա տըր։ Չինքի Տիարպէքիրտե միլէթին հալի իսլահ ու թէրֆիհ օլունա. ճագ վէ կիթտիքճէ քէսպը թէ. րագգի իտէճէք եէրտէ տահա զի. ատէ ֆէնալաշըեօր։ Պիր Երկրոր. դական վարժարան պուլունմա. մըգտան մատա մունթազամ պիր Նախակրթարան պիլէ պուլունմա. մագտա տըր։ Իսմի օլուպ ճիսմի պուլունմայան Գաւառական, Ե. րեսփոխական վէ Թաղական ժողովար վէ Տնօրէն խորհուրդ. լար՝ ուսուրը միլիյէերի իտարէյէ զարը միգթէտիր վէ եհյիրէթսիզ պուլունտրգարընտան մատտա, եէքտիկէրինէ տէ խասիմ, մաղ. ըուր վէ միթեքեպպիր տիրլեր։ Պու իթթիֆագսըզլըգ վէ ուլկու. սուզրգարընը իւզերինէ պիր տէ կէչէն սէնէ միհթերէգ օյան Ս. Կիրակոս Մայր եկեղեցիսինին ֆէ. լաքէթինի իլավէ իտէլիմ։

Մէզքիւր քիլիսէնին միհթերէգ օրմասընտան տօլայը եհալի պիւս. պիթիւն տաղընըզ վէ մէյուս պիր հայտէ պուլունմագտա տըր։ Քի. լիսէի մէզքիւրըն միհթերէգ օլ. տուղու օլ գարէ կիւնէ հէման պիր գաչ կիւն գալմըշ իսէ տէ, պիր սէնէտէն պէրու պու քիլիսէ. նին ինչասը խուսուսընա հիչ պիր ճիհէթլէ պէզը իգտամ վէ իհ. թիմամ օլունմամըշ, վէ պու ինչաթ մէսելէսի էօյլէ պիր միւ. քիլ սուրէթ քէսպ իթմիշ տիր քի, եհալի՝ մէզքիւր քիլիսէնին ինչա օլունաճաղընա ասլա իւմիտ իթ. մէմէքտէ տիր։

Լհալինին մէյուսիեէթի տէրէ. ճէի նիհայէեէ վարմըշ օլմաղլա, հէր ագը սէլիմ սահիպի՝ եհալիի մէզքիւրէնին տաղըլաճաղընը մա. էթթէէսսիւֆ քէշֆ իթմէքտէ տիր։ Քիլիսէի մէզքիւրըն միհթերէգ օլտուղու կիւն, Գաւառ. երես. փոխական ժողով՝ պիր մէճլիս ագտ իտէրէք, մէզքիւր քիլիսէ. նին միհթերէգ օրմասընն էս. պապընը թէտգիգ վէ թէքրար ինչասընա լազըմ կէլէն թէտապի. րի իթթիխազ իթմէք քիւլֆէթի. նի ֆիարպէքիր միւթէպէրանըն. տան միւրէքքէպ պիր գօմիսիօնը մախսուսա հէվալէ իթմիշ տիր։

Մէզքիւր գօմիսիօն՝ քիլիսէտէն զուհուր իտէն հարիգին էսպա. պընը թէտգիգլէ մէյտանա չըգար. մագ իւզրէ ասլա պիր թէտապիր տիչիւնմէյիպ հիչ պիր իճրաաթ. տա պուլունմամըշ օլտուղու կի. պի, միլթէլիֆ էսպապը վահիյէ իթեանը լա քիլիսէնին ինչասընա միպաչէրէթ իթմէքտէն տէ իս. թինքեաֆ իթմիշ տիր։ Գոմի. սիօնը մէզքիւրընը տերմէեան իթ. տիկի էսպապը վահիյէի մէզքիւ. րէտէն պիրի՝ քէնտիսինին բաթ. բիգխանէ թարաֆընտան թաստիգ օլունմամասը օլուպ, (չունքի պու գօմիսիօն Գաւառ. երեսփոխա. նութիւն թարաֆընտան թաստիգ օլունմագըընը քէնտինէ պիր հա. գարեթ ատտ իտէէօր) պու իսէ մուախխարէն բաթրիգխանէ թա. րաֆընտան կէօնտէրիլէն թաս. տիգնամէ իւզերինէ պէրթարաֆ օլմուշ, վէ մէզքիւր գօմիսիօն՝ իչ. պու էմրնամէ մուճիպինճէ իճրաի մուամէլէեէ պէտ իտուպ, 2500 լիրա գատար թօբլամըշ վէ լազըմ կէլէն քէրէսթէ վէ սայիրէյի միւ. պայէա իլէ քիլիսէի մէզքիւրը ին. չա իթմէեէ գալգըշմըշ տըր։

Հալ պու քի պու տրա քիլիսէ. նին տիրէքլի վէ եա քեարկիր վէ եախօտ գուպպէլի օլաճաղընա տա լիր պիր իսթիթլաֆ վէ նեղա զու. հուրա կէլմիշ տիր։ Պու քիլիսէ. նին էսկի ուսուլ իւզրէ տիրէքլէ եաբըլմասընա 6000 լիրա մասա. րիֆ լազըմ կէլիր իքէն, եէնի ու. սուլ իւզրէ քեարկիր վէ գուպպէ. լի ինչա օլունմասրիչիւն 9000 լիրա մէսարիֆ իգթիզա իտէճէք տիր։ Պունուն իւզերինէ մուարադա պէօ. յիւմիւշ, վէ զաթէն պիր պիրինէ չախսի ատավէթլերի օլուպ եէք. տիկերինէ խասիմ պուլունան գօ. միսիօնը մէզքիւր աղալարը հէր չէրի եիւզ իւսթիւ պըրագարագ տաղըմայա պաչամըշլար տըր։ Բալուտան կէթիրտիլէն պիչարէ գալֆա մէմլեքէթինէ ավտէթ իթ. մէք իւզրէ այըգլարընը իսթէմէք. տէ իսէ տէ, հիչ պիր ագչէ ալ. մամագտա տըր։

Առաջնորդական Տեղապահ Գա. զանճեանեղիչէ վարդապետ՝ միւպ. թէլա օլտուղու խասթալըգտան հէնուղ քէսպը իֆագաթ իյլէմիչ օլուպ, մուամիլէյհին հիչ պիր սը. նըֆ էհալի իւզերինէ նուֆուզը պուլունմամագտա տըր։ Էհալի՝ պիր իչէ թէշէպպիւս իթմէք իչիւն զաթէն դայրը միւզթէտիր օլուպ, անճագ քէնտի մէսամու իգտամա. թը ասարըյա միլէթէ միւֆիտ օ. լապիլիր իսէ տէ, ասհապը սէր. վէթ վէ նուֆուզ պաչգա նիյէթ գուրմագտա, վէ պաչգա նիյէթ իլէ իչ կէօրմէքտէ տիրլեր։ Հէր չէյին քիւնհինէ վարըպ էսպապը ասլիյէ ու էսասիյէսինի նէյր ու իլան իթմէք նէ միլէթէ վէ նէ տէ ինսանիյէթէ եագրըմագ։

Ազգ. կեդրոնական ժողովատան հիչ պիր իւմիտ գալմամըշ տըր։ Չիւնքի Երեսփոխան, Վարչա. կան, Տնօրէն, Պէյ, էֆէնտի, Սարրաֆ, Թիւճար, Տիր. լոմաթ վէ զայրէհիւմ կիպի պէօ. յիւք պէօյիւք զաթիլարը միլէթ հագգընտա իճրա իթտիքլերի էֆա լը վէ միլէթտէն մէնֆաաթ արա. մագտա օլտուգլարընը էյնեճէ ան. լատրգ։ Էհալի՝ թէքմիլ պու ի. սիմիրէտէն գաթը իւմիտ իտէրէք։ Եալընըզ ճէնապը Հագգտան իմ. տատ վէ մուավէնէթ պէքլէմէքտէ տիր։ Զիրա մէզքիւր իսմէր վէ բէսմի լուղէթլեր միլէթէ բէք ա. զընը օթուրտու։

* * *

Պու սապահ սաաթ 11 տէ կիւ. նէշ պաթմայա պաշլայըգ. սաաթ 1 է գատար էհալի պունու միւ. չահէտէ իտէպիտի։ Միհթեասսբգ. լար՝ խէվֆ ու հէյէճանա տիւշար օլուպ, պիր չօգ հասթալար իւզ. նիւք իթմիշլեր։ Վէ վանքիրտա տուարար օգունմուշ տըր։ Կիւնէշ սաաթ 3 տէ պիւսպիւթիւն աշըլ. մըշտըր։ Կիւնէշին իչպու քիւսու. ֆինէ տիւրլիւ տիւրլիւ մանալար վէրիրմէքտէ օլուպ։ Էհալիտէն պաղըլարը՝ պունուն գըթլըղա պիր տէլալէթ օլտուղընը, վէ պաղ. լարը էօյիմէ վէ պաղըլարը տա՝ տիւնեանընը երգըլմասընա պիր նի. չանէ իտուկինի վէ զայրհիւմ պէ. յան իտէյօրլար։

ՊՐՈՒՍԱ

Պրուսատա Մ. Շապանեան վէ Ղ. Եաղճեան էֆէնտիլերին խու. սուսի պիր գըզ վէ երբէք մէք. թէպի քիչատ իթտիքլերինի վէ պու թէշէպպիւսլերինտէ պիր մա. գամը ալի թարաֆընտան քէն. տիլերինէ մուավէնէթ պույրուլ. տրգընը վէ խայլիճէ չակիրտանընն մէքթէպը մէզքիւրէ տէվամ իթ. մէյէ պաշլատրգընը պունտան ագ. տէմ եաղմըշ իտիք։

Պու տէֆա չէհրը մէզքիւրտէն մաթպասմըզա խապէր վերիրմի. կինէ կէօրէ, կէչէն բէնճէնպիհ կիւնիւ սապահ սաաթ 3 ըատտէ. լերինտէ վալիի վիլայէթ տէվլէթ. ու իսպէհթիլու Ն.Հմէտ վէֆիգ բաշա հազրէթլերի՝ տէֆթէրտար էֆէնտի լիլէ պէրապէր, Շապան. եան վէ Եաղճեան էֆէնտիլերին խուսուսի մէքթէպինի զիյարէթ իթմիշ օլուպ, իշպու զիյարէթ եարըմ.սաաթ գատար էվվէլ մէք. թէպ իտարէսի թարաֆընտան խա. պէր ալընընճա, գըզ վէ երբէք չակիրտան միւշարիյէհիւմա միւ. սաֆիրլերի իսթիգպալ իչիւն մէք. թէպ գարուսընընն էքի թարաֆընտա սաֆպէսթէ տուրարբրիմըշլար, վէ եաղճեան իլէ Շապանեան էֆէ. նտիլէր չակիրտանընն էօնիւնէ տուրարագ թալէպէ իլէ պէրապէր բաշա վէ տէֆթէրտարը միւ. շարիյէհիւմա հազրաթընը սէ. լամմըշլար տըր։

Միւսաֆիրլերը գարուտան իչէ. րի կիրտիքլերինտէ չակիրտան եէքդէպան օլարագ թիւրքճէ պիր նաղմէ թէրէնիւմ իտուպ «Եա. շասընը Սուլթան Համիտ» պաղրըշ. մըշլար, վէ պատէհու վալի բաշա. նընն էմրի իլէ տէրս սալօնընա կիթմիշլեր տիր։ Օրատա բաշա վէ տէֆթէրտար հազարաթընն հուզուրունտա թալէպէ էֆէնտի. լերէն կարապետ Պատեան՝ ռիւ. ֆէգասը նամընա թիւրքճէ պիր նութգ իյրատ իտուպ, Ն.Հմէտ վէ. ֆիգ բաշա հազրէթլերի պէեանը մէճմունիյէթ պույրուրմըշվէ նութ. գուն սուրէթինի ալորգտան սօն. րա, չակիրտանա իրճճէ պաղը չէլլեր սիւվալ իթմիշ վէ հաթթա թարիխը թապին իւզերինէ տէ ալա պիր տէրս սէօյլէմիշ տիր։ Պու. նու միւթէագրպէն բաշալի միւ. շարիյէհ հազրէթլերի գըզլարընն տէրս սալօնընը զիյարէթ իտէրէք, թէրթիպաթ ու նէզաֆէթինէ մէմ. նուն օլմուշ, վէ Ֆրանսըզ լիսանընը իմթիհան իտէրէք։ Եվ հիմնէրլէ. րինի թէտգիգ պույուրմուշ օլ. տուղունտան, գըզ չակի

ՄԻԽԹԷՖԷՐՐԻԳԱ

Ինկիլիթերրա գրալիչասը վիգ թօրիա հազրէթլէրինին մախտուս մը բրէնն Լէոբօլտըն ախիրէն վուգու պուլան տիչիւնիւնտ սուֆրա իւզէրինէ վազ իտիլէն կիւմիչ վէ ալմուն թագըմըլա միւճէվէհ. բաթ սահիհէն կէօզլէրի գամաչ. տրրաճագ տերէճէտ պուլունտը ղընը Ինկիլիզ կազէթալարը եա. ղըյօրլար։

Մէգքիւր սուֆրա իւզէրինտէ 50 միլիօն ֆրանգ գըյմէթինտ ալթուն գապլար, գատտիկլեր, թէփսիլեր, թապագլար, պարտագլար վէ գօլու չամտանլար պուլունտըղը կիպի, սուֆրանըն օրթա եէրինէ գօնմուշ օլան եաս. մա թավուս գուչունըն գուլրուղը բէրուզէ, իւմիւթ, ինճի վէ էլմաալա միւզէյէն օյուպ, պու միւճէվէհրաթը գրյմէթի տէ 7 միլիոն ֆրանգը միւթէճավուզ իմիչ։ Ֆէզալիք գրալիցանըն լավթը եա. գընընտա պուլունան մուրասա վէ ալթունտան մամուլ բէյէնք պաշընն գըյմէթի տախի իքի պուչուգ միլիոն ֆրանգտան իպարէթ օլուպ, կէլինին թէքմիլ ճէհէգինին գըյմէթի տէ թախվին օլունուր չէյ տեյիլ իմիշ։

ԻԼԱՆԱԹ

Տէրսաատէթ պիտայէթ մահքէմէսի իճրա մէմուրիյէթինտէն կէլէն իլան.

Պէօրէքճի էսնաֆընտան Հաճի Հիւսէյին ադանըն Տէրսաատէթ պիտայէթ մահքէմէսի պիրինճի հուգուգ տարիխսինէն իթա գըլընան պիր գըթա իլամ մուճիպինճէ Հաճի Պէքիր աղայա տէրնի պուլունան մէպալիզը մալիմէնին թէէմինը իսթիֆասը զըմնընտա մէրհուն օլան Պէյօղլունտա եէնիչէհիր ճատատսինտէ քանին պիր թարաֆը Մահմուտ պէյին կազինօսը վէ պիր թարաֆը չիչէխանէ ճատատսի վի գոնիւ թարիգը ամիր իլէ մահտուտ թախմինէն 350 զըրա մրգտարը արտա իւզէրինէ մէպնի ֆէվգինտէ 4 պապ օտայը հավի պուլունան 175 նիւմէրօլու ֆրուանըն 120 սէհիմ իսիպարըլա 40 սէհիմ հիսսէի չայիսընընը թարիխը իլանտան 15 կիւն սօնդրա ֆիւրուսթինէ թիչէպիւս օլունճաղը Տէրսաատէթ պիտայէթ մահքէմէսի իճրա մէմուրիյէթինտէն իլան օլունուր.

26 Մայիս 98

Մահքէմէի թիճարէթ իճրա տարէսինտէն կէլէն իլան.

Մէրհում Կիրիլի Մուսթաֆա բաչա վէրէսէսինին Ինկիլիթերրա տէվլէթի թէպասարտանտան միւթէվէֆա Ռիճանճէնկի վերէսինէ օյան տուլունը մահքիմէքէրինին թէսվիրէսի իչիւն Այազմա գաբուսընտա 504 նիւմէրօ իլէ մուրագամ 9 հիսսէ իթիպարըլա միւթէսարրըֆ օլտուգլարը պիր պապ տեյիրմէնտ վէրէսէի միչարիւեհատան իլամ մէգքիւրըն ճիրաբը զմնընտա թէպլիղաթը միւգթազիյէ իճրա իտիլէպիլէն գաթտան պիրիսինին հիսսէսզաթէն տուլունը մահքիմէսի ի. չին սաթրլրը օլտուղընտան գուի սուրբ պէչինին 9 հիսսէ իթիպարըլա միւթէսարրըֆ օլտուգլարը 5 հիսսէսի թարիխը իլանտէն իթիպարէն 15 կիւն սօնդրա մէվգիի միւզայէտէյէ գօնուլաճաղընտան, իչթիրասընա թալիպ օլանլարը, վէ տահա զիյատ մալիմաթ ալմագ իսթէյէնլէրին մահքէմէի թիճարէթ իճրա տարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

ՏՕԳԹՕՐ ՊԱՕՍ

Ալաթը թէնասիւլիյէ (ծննդական գործարան) եանի պէլ սողուգլուղու, ֆրէնկի, վէ իտրար եօլարընա պտ քեաֆֆէյի խաթալարգլարը Տօգթօր Պաօս թէ. տավի իտէճէք տիր։

Տօգթօրը մումախեյհ հէր ճուի մաա երթէսի վէ սալը կիւնկեր. Սթամպօլտա Պաղչէ գաբուսընտա Համիտիյէ թիւրպէսի սըրասընտա 38 նիւմէրօյու ՊԱԼԸՐԴԼԸ նամ էճզախանէտէ սաաթ 9 տան 11է գատար հաղրը պուլունաճաղը իլան օլունուր։ 24—5

Տօգթօր Մարգիս էֆէնտի Ա. բրպեան՝ կայսերական բժշկական վարժարանին մէջ ուսումնքը ա. ւարտելով Տիբլօսը առնելէն ետ. քը Բարիզ ուղևորած և հոն ալ տիբլօմ ստանալով երեք տարի մասնաւոր հիանդանոցին մէջ ծառայէն յետոյ, այս անգամ Պոլիս վերադարձած ըլլալով, պատիւ ունի ծանուցանել յարգոյ հասարակութեան թէ իւր բնակութիւնը հաստատած է Եէնի-Գաբու Հիսար Տիպի թիւ 25, ուր երեքշաբթի օրերը ժամը 6էն մինչև 9 ամէն կարօտ և աղքատ հիւանդները ձրիաբար պիտի ընդունի։ 20—19

Վերոյիշեալ Տօքթորը կը գտնուի նաև ամէն օր ժամը 3էն մինչև 8 Պոլիս կամուրջին գլխացը մեծապատիւ հանրածանօթ Բիւլիւքեան ճեմարան դեղարանը, ուր կիրակի օրերը հիւանդները ձրիաբար պիտի ընդունի։

غنية اللغات

ՂՈՒՆԵԼԻ ԻԻ ԼՈՒՂԱԹ

Իշպու քիթապըն 6ընճը հիւգիւ տախի նէչը օլունմուշ ըրը։

ԷԼԷՔԹՐՕ-ԹԷՐԱՊԻԱ

ԵԱՆԻ

ԹԷՏԱՎԻԻ ԷԼԷՔԹՐԻՔԻ

Իպնան ճրնընն ագիյէթինէ խրատէթ իթմէք մագսատինէ մէպնի օլան իշպու ալաթ վէ էտէվաթ Իշինտէ մանեէթիգ ալէթլէրի օլտուղու կիպի կալվանիգ վէ սարէ ալաթը տախի պուլունուր. պինանէն ալէյհ ֆէլճ վէ քէսթրիմ վէ զասֆը ալաթը թէնասիլ մսիլլու պէնէննաս նագապիլը թէտավի ատտ օլունան սիյիր իլլեթլէրինէ միւպթէլա օլանլար վար իսէ, բաղար կիւնլէրինտէն մաատա հէր կիւն սաաթ 3տէն 9ա գատար քէօրիւ ճիվարընտա Ծաննի էճզանանէսինին իքինճի գաթընտա պուլունան օտաի ուճիդանէմէ թէշրիի իթմէլէրի քէնտիլէրինէ իսթար օլունուր։

Էվէլէթ նաթլ օլոնամաք էլէան էյուլէտ մաֆնալար գոխէ պուլանար։

ՏՕԹԹՕՐ Կ. ՕՐՄԱՆԵԱՆ

FARINE LACTÉE H. NESTLÉ

GRAND DIPLOME D'HONNEUR

MEDALILE DOR
Medaille d'ors
à diverse
Expositions

PARIS 1887
Certificas nombreu
des
premires
Autorités medicales

ՀԱՆՐԻ ՆԷՍԹԼԷՆԻՆ ՍԻՍՏԼԻ ՈՒՆՈՒ

Զվիցերա ինէքլէրինին ալէա պիտիրնան մամուլ օլուպ, քիչիւք չօճուգլար իչիւն միւքէմմէլ պիր նարադա օլան Նէսթլէնին մէգքիւր սիւտլիւ ունու, սիւտիւ ապ օլան վալիտլէրին սիւտիւ եէրինէ կէչիրքտէն պարզա հէմ սիւտտէն քէսմէկէ վէ հէմ տէ հազմ իթմէկէ գօլայլըգ վերիպ իքմալ իթտիրիր։

Իշպու ունուն պիր չօգ հիվանէրինտէն ապգընըմագ իչիւն հէր գունթ իւզէրինտէ պուլունան Հանրի Նէսթլէնին իմզասընա տրգդաթ օլունմագ իգթիզա իտէր։

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITISH
AND MERCANTILE
INSURANCE COMPANY

ՆՈՐԹ ՊՐԻԹԻԹ ԷՆԴ ՄԷՐՔԷՆԹԱՅԼ

Նամ Լօնդրա վէ Էդինպուրկ Եանկըն Սէկնուրթա ֆոմբանիասը.

Ասըլ սերմայէ	Ինկիլիզ լիրասը	2,000,000
Իստէնմիշ սերմայէ	450,000	
Եանկըն չիպէսինտէն հասըլ օլան ինթիեաթ ագճէսի	1,156,690	1,506,690
1878 սէնէսինտէ քեսրը սաֆի		976,119

NORTHERN
ASSURANC CONPANY

ՆՕՐԹՀԷՐՆ

Նամ Լօնդրա Եանկըն վէ Էօմր Սէկնուրթա ֆոմբանիասը.

Ասըլ սերմայէ	Ինկիլիզ լիրասը	3,000,000
Իստէնմիշ սերմայէ	150,000	
Եանկըն վէ էօմր չիպէսինտէն հասըլ օլան ինթիյաթ	362,000	712,000
1878 տէ սաֆի քեսրը		375,000

Սահիպի իզզա, վաքօր վէ եէլքէն կէմիլէրի վէ տէրուենտէքի էշեա վէ էմթասը զայէֆ ֆայտէլի չարթարլա սիկուրթայա թութմագ իչին մէգքիւր գումանեա թարաֆընտան ռուխսաթ իսթիհսալ իլլէմիշտիր։

Ֆայսթ վէ սայրէ հագգընտա մալիսմաթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա Գօմիսիոն խանը քէօչիսինտէ տէմիր քէօբրիւյէ նազը օլան օտայա միւրաճաաթ իլլէմէլէրի։

Մէգքիւր գումանեայրըն ահէնթօսը
ՀՈՀՆ ԲԱՌԼ
Վէ ուսուր ու մէսալիհինէ մէմուրը ումումի
ԳԱՌՆԻԿ Ֆ. ՍԵՐՈՒԵԱՆ

Maritime Insurance Cie. ,Limited
of Liverpool
Capital Lt. 500,000

ՄԱՐԻԹԱՅՄ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄՐԱՆԵԱՆԸ

Սերմայէ 500,000 ինկ. Լիր.

Սահիպի իզզա, վաքօր վէ եէլքէն կէմիլէրի վէ տէրուենտէքի էշեա վէ էմթասը զայէֆ ֆայտէլի չարթարլա սիկուրթայա թութմագ իչին մէգքիւր գումանեա թարաֆընտան ռուխսաթ իսթիհսալ իլլէմիշտիր։

Ֆայսթ վէ սայրէ հագգընտա մալիսմաթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա Գօմիսիոն խանը քէօչիսինտէ տէմիր քէօբրիւյէ նազը օլան օտայա միւրաճաաթ իլլէմէլէրի։

Մէգքիւր գումանեայրըն ահէնթօսը
ՀՈՀՆ ԲԱՌԼ
Վէ ուսուր ու մէսալիհինէ մէմուրը ումումի
ԳԱՌՆԻԿ Ֆ. ՍԵՐՈՒԵԱՆ

ԷՄԻՐԻՐ ՍԻԿՈՒՐԹԱՄԸՆԱ ՏԱՐԻ

ՎԻԷՆՆԱՆԸՆ ՄԻԼԼԷԹ ՊԱՆԳԱՍԸ

Ինչպու պանգա էօմիր սիկուրթաքընտան մաատա, չօճուգլարըն պէօյիւմէսինէ գատար պիր սերմայէ բէյտա իթմէք իւզրէ ազչէ տախի գապուլ իտէր։

Պոս պանգա Ասուրէնս գոմբանիէ Նէլսրէնինոն 1869 յօլու 8 վէ Մաճալիսան ընճսրէն Նէլսրէնինոն 1870 օրոսոս 27 Նուէմբէրէյէ վէ 747/640 նումէրօլարը էլէ էմնիյէտ ուրէ էրմէկ պէր

Մէգքիւր պանգա՝ ինսանըն էօմրիւնիւ մուայյէն Իքրամիյէլէրլէ վէ քեաֆֆէի չէրաիթը մալիմէ իլէ սիկուրթա իտէր. Եանի էօմրիւնիւ սիկուրթայա գոյմագ իսթէյէն առէմ կէրէք հէր նէ վագթ էվֆաթ իտէր իսէ, վէ կէրէք սիկուրթա միւտտէթինտէն սօնդրա ադ գալը իսէ, պու պանգա օ առէմին թային իմտիկի մըգտար մէպլաղը, վէ օրթագլաշը օլան սերմայէլէրի սիկուրթա իտէր։

Մէգքիւր պանգա՝ թալէպ օլունան թազմինաթը, ասլա թէնզիլ էմէյէպիկին սեքիզ կիւն սօնդրա թէէտիյէ իտէր, վէ ինանմէյէ բէրմվերլիք գավահտինէ թէվֆիգէն, քէնտի միւրթերիլէրինէ բէք միւսահա չարթլար վագ էյլէր։

Տահա զիյատ մալիմաթ վէ թաֆսիլաթ ալմագ իչիւն Ահէնցիտ բէք չօգ լիսանտա ըհալէլէր թէտարիք իթմիշ տիր։

Թիւրքիա վէ Մըսըր էլէան պուլանա ահէնթ
Ա. ՀԷՖԹԷՐ
Գալաթատա Գարաքէօյտէ պօրսանըն գարշըսընտաքի տահրէնին իքինճի գաթընտա 13 նումէրօլու օտասա։

Սթամպօլտա Քիւչիւք Եէնի խանտա Մ. Հէրմ. Ա. Հօլչթէյն վատէորի կէլմիշ օլան հէր սիկուրթա պէտէլինի ախզ ու գապուլ իթմէյէ մէմուր տըր։

Ֆ. ՄԱԼԻԳՄԱԼԻ

Մումախիլէհ գաթ՝ Գալաթատա Էսքի քէօբրիւ գուրպինտէ Գալաֆաթ եէրինտէ 2 նումէրօլու, վէ Սթամպօլտա Քէրէսթիճիլէրտէ Ա. յազմա գաբուսը գարշըսընտա Ն°. 1, 3, 5 վէ 7 մաղազալարընտա, Գալաս վէ Զէրնավիճտէքի Մ. Մ. Բ. վէ Գ. Կէօց վէ գումբանիասընըն վաքօր խրգարլէրի մամուլաթընտան հէր նէվի ալա վէ հէր պօյտա տէօչէմէլիք թախթալար, քիրիչլէր, տէօրթ քէօշէ բինարլար պուլունտուղունու Տէրսաատէթ էհալիի միւթէպէրէսինէ վէ սիլ խասա ասհապը էմլաք վէ գալֆա էֆենտիլէրէ իլան իթմէքլէ միւֆթէխիր տիր։

Քիւլիխէթի մալ գալընրմագ խուսուսընտա պունուն միւմքին մէրթէպէ գրսսա միւտտէթտէ թէտիմի իչիւն մումախիլէհ գաթ թէտապիր իթթիխաղ իթմիշ օրմաղա, օ պատճառ տահա ժուքասալ մալիսմաթ ալմագ իսթէյէնլէրին՝ Գալաթատա Մէրքէզի Պանի սօգաղընտա Ալէքսան բօսթանանէսինին իւսթիհնտէ 1 նումէրօլու մահալը մախսուսընա միւրաճաաթ իթմէլէրի բէճա օլունուր։

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՑԱԶ ԱՆՏՕՆ ՍԱԳԱԵԱՆ



ՄԱՀՔԷՄԷ ԳՈՒՄԱՐԱԼԷԹ

ՅՈՀՆԷԹ ԹԻ

Տօգթօր Ռ. Տ. ԼԱԼՕՐ 1862 տէ իյճատ իտուպ պու իսմի վէրմիշ տիր.

Պու իլաճ՝ Հինտիսթանտա, Զինտէ վէ միւսթէմլիքէաթտա կէրէք գարա ճիկերէ թէէսիր իլլէեթի վէ կէրէք պիտիմիմ ալաթը հայաթիյէի թագվիյէ վէ թահքիմ իսիճի խարիգիւլատ պիր մուալիճէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ ֆոսֆաթտան միրէքքէպ պիր թերթիպ օլուպ, տրմաղա վէ կէօզէրէք խօշտրը։ Պու իլաճ՝ նէպպաթի ալգալօյիտ թապիր օլունան էճզատան միրէքքէպ բարլագ պիր սու տրը վէ ֆեվգէլատ գուվվէթ վիրիճի հասսէլէրէմալիք տիր։ Շիմտիքի իլմի քիմեանընէն ալա էսերի օլուպ, իչինտէ հիչ պիր մուղիր վէ տէրէճէսինտէն զիյատ մուսիկի էճզա եօգտըր, հիչ պիր սուի թէէսիրտէ պուլունմազ. մէչհուր հէքիմլէր տախի վիճուտուն գուվվէի հայաթիյէսինի թէճսիտ իսիճէք ֆեվգէլատէ պիր գուվվէթէ մալիք օլընընը վէ պու խուսուստա հիչ մանէնտի օլմասընընը թաստիգ իթմիշլէրտիր։ Գանը, պէնի վէ սընըրլարը թագէլէնիրիր։ Պու իլաճ սուրէթի միւքէմմէլէտ ազա վէ սայիրէնին պիլճիմէ մուամաթընա վիւսաթ վէ իւման վերիր, գանը ասլա զայիֆ իթտիրմէդ, վէ պէտէնէն վէ եախսատ զիհնին բէք զիյատ չալընընընտա եօրկունլուղընը էօնիւնիւ պլըր։ Զիհնէ սէվինճ, սաատէթ, բարլագլըգ վէ թէէսիր վերէն պէյին վէ սընընը վէ ազալէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուրար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ սընընլարընն վէ գանընն հէր նէվի պօզուգլուգլարընը սերիեան վէ սուրէթի սայիմիյէտ տէֆ իթտիկի իչիւն պու կիւնքիւ կիւնտէ վերիլէն պիլճիմէք թէրթիպաթընն էն ալասը տրը։ Սընընլարալա գանընն պօզուգլուգլարը, էն զիյատ սընընը զայրֆիլընը, ումումի գուվվէթսիզլիք ագըլ վէ վիճուտ զասֆը, գուլագ խըժլրլարը, գուվվէթ զայպ օլմագ վէ իչտահ գաբանմագ, միյտ հազիմսիզլիկ վէ գարահկեր հասթալընընը, եէլ, սընընլարտա ադրը, մէրազ, հէր տէրէճէտէ սընընը գուվվէթսիզլիկ, գուվվէթ հաֆիզէ զաեաթը, պէյին եումուշլաղընը, քէօթրիմիլիք, սընընթ քէմիքտէքի աղրը, լումպակօ եանի կէօպէք սանճասը, սիեաթիք եանի գալշ սընընտա եէրլի պիր ադրը, պէլ վէ մէսանէ խասթալընը, սիտիք զօրու վէ զայրիհիմ վէ զայրիհիմ, նէօվպէթլի սընթա, ըսբազմազ, թըգնէֆէսլիք, վէրէմ, էսկիմիշ գալպ հասթալընը, սընընա վէ տէրի հասթալընգլարը, ազալէթ զաբֆիլընը, վագրթսընզ քէօրկիք, էլէհասընը ինսան վիճուտընտա հէր հանկը ադանընն գուվվէի հայաթիյէսինին նօգսանընտան նէյէթ իտէն պիլճիմէք կուլէթ վէ հասթալընգլար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻՆԻՆ ԹԷՔՍԻՐԻ

իքի գաթ տրը վէ ասլա պօյա չէգմազ. պիր թարաֆտան պու իլաճ սընընը գուվվէթինի արթըրըր, վէ տիկեր թարաֆտան գանընն վէ ազալէթին գուվվէթինի թէճսիտ իսիճ պիր վասէթա տրը. պինապէրին պու իլաճ զայրֆի վիճուտլարա գուվվէթ վերիր վէ հասթայը էօյլէ պիր հալէ կէթիրիր քի, զանն իսէրսին հիչ զայրֆիլըգ չէքմէմիշ տիր։

Վէ Լիվերպուլ Ֆ. Մ. Ալ. Ֆ. Ֆ. Ֆ